

57-59

Pilgrim
57-59

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԻՒՆԵՍ.Ց ԳՐԱՑԱՆ 18 NOV 2011
Ա. Պ. ԵԱԶԸՑԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

ՕՐԵԼ ՇԱՀԱՔ ՎԵՐԱԴՐ
Հ. Ե. Զ. Ա. Ա. ՏՈՒԻՐ յաշումը
1910 Հ. Ե. Զ. Ա. Ա. ՏՈՒԻՐ
Հ. Ե. Զ. Ա. Ա. ՏՈՒԻՐ

ԹԱՆԳԱՐԱՆ

ՀԱՏԵՆՏԻՐ ՀԱՏՈՒԱԾՆԵՐՈՒ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԻՈՐ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍՅՆ ԲԱՆ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ուսումնական Խորհուրդին վաւերացուած



Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ց. ՄԱՏԹԷՈՍԱՆ

1910

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ, ԿԱԶՄԱՑՈՒՆ ԵՒ ԹԳԹԱՎԱՃԱՌԱՆՈՅ
Յ. ՄԱՍԹ ԷՌՍԵՍՆ
Թիւ 27, Ֆինմաննըլար Եօգուշտ, Կ. Պոլիս



57-2014

448
39

18 57

2004

ԹԱՆԳԱՐԱՆԻ այս հատորը յատկացած է Տարրական Դաստիարակության մէջ ամփոփած ենք պատմուածքներ, իրաւագիտական ծանօթուրիւններ եւ մանկական ուսանաւորներ, ամենին ալ դիւրին եւ պարզ, յատկապէս այս դասագրքին համար բարգմանուած կամ հետեւողութեամբ պատրաստուած մեր կողմէ :

Ընթերցանութեան դասին կարեւորութիւնը բացարձած ենք արդին այն յառաջաբաններուն մէջ զորս կը պարունակեն ԹԱՆԳԱՐԱՆԻ Միջին Դաստիարակության մասնաւորապէս քե ուսուցիչը Տարրական Դաստիարակությի յատկացած հատորները : Հոս կ'ուզենի յիշեցնել մասնաւորապէս քե ուսուցիչը Տարրական Դաստիարակությի աշակերտներուն արտասանութեանը տաշողիր ըլլալու և, նոյնպէս յատուկ խնամքով բացատրելու և իւրաքանչիւր նախադասութիւն եւ ձգելու չե ո եւ է զաղափար որ անհասկնալի մնայ անոնց : Այս տեսակետով կրնան օգտակար ըլլալ հատուածներուն տակ նեանակուած հարցումները, քեեւ ուսուցիչը պէտք է զիտնայ քե տնոնին ամբողջ նիւրը չեն ընդգրկեր, եւ քե ինք նորանոր հարցումներ մասնելու եւ ուղղելու և աշակերտներուն, խօսակցելով անոնց հետ :

Միեւնոնի դիտողութիւնը՝ նաև բացարուած բառերուն համար : Ուսուցիչը իւրաքանչիւր աշակերտի ըմբռնման եւ զարգացման ասխճանին համեմատ կրնայ մեկնել բառերը, որոնցմէ մէկ մասին իմաստները միայն նեանակած ենք այս գրքին մէջ :

Հոգ տարած ենի նաև այս հատորին նիւթերուն նետ առնչութիւն ունեցող պատկերներ պատրաստել տալու, որովհետեւ պատկերները շատ թելադրիչ են եւ մանաւանդ Տարրական Դապճբացի աշակերտներուն համար մեծապէս կը դիւրացնեն ուսուցչին գործը, երէ գիտնայ օգուտ խաղել անոնցմէ. իւրաքանչիւր պատկեր ո՛չ միայն հասուածներու լուսաբանութեան տեսակետով կարեւոր է, այլ եւ կրնայ խօսակցութեան բազմաթիւ նիւթեր հայրայրէլ:

Պատմուածքներուն եւ ոտանաւորներուն տակ, — որոնց մեջ զգուշացած ենի վերացական գաղափարներէ եւ ջանացած ենի դիւրըմբոննելի իրողութիւններ միայն պատկերացնել, — ի վեր հանած ենի այն բարոյական հեմարտութիւնները որոնի դուրս կու գան անոնցմէ: Պատմուածքներէ եւ առակներէ արտացոլացող բարոյական սկզբունքները շատ աւելի խորունկ տպաւորութիւն կը բողոքն մատղաւ միտեւրու վրայ խն անջատ կերպով աւանդուած բարոյական դասերը :

Կը կարծենի ուրեմն որ այս դասագիրքը այդ վերջին տեսակետով ալ կոչուած է օգտակար ըլլալ մեր նախակրթաներու ուսանող մանկութեան :

Հ. ԵՒ Զ. ԱՍՍ.ՑՈՒՐ

ՆԻԿԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ

| | Եջ | Եջ | |
|---|----|---|-----|
| 1. Փոքրիկ տղուն աղօթքը | 9 | 30. Մեղուները | 61 |
| 2. Ողորմութիւն (<i>ոտանաւոր</i>) | 11 | 31. Մուկը | 63 |
| 3. Զուրբ | 12 | 32. Մեղուն եւ նանձը (<i>ոտ.</i>) | 64 |
| 4. Քուրիկս | 13 | 33. Ծաղիկներ, պտուղներ եւ տերեւներ | 66 |
| 5. Կղուն (<i>ոտանաւոր</i>) | 15 | 34. Մանոցը | 68 |
| 6. Անձեւը | 15 | 35. Որը եւ կնձնին (<i>ոտ.</i>) | 70 |
| 7. Անիրաւ զանգաս | 17 | 36. Մետաղները | 71 |
| 8. Թիրեռնիկը եւ կակաչը (<i>ոտանաւոր</i>) | 18 | 37. Բողկը | 72 |
| 9. Օղը | 20 | 38. Կաղամբը (<i>ոտանաւոր</i>) | 74 |
| 10. Խղճմանի ձայնը | 21 | 39. Ծովկը | 75 |
| 11. Ալոսն տղան (<i>ոտանաւոր</i>) | 23 | 40. Շահուն կէսը | 77 |
| 12. Հովք | 25 | 41. Մեծխօսիկը (<i>ոտանաւոր</i>) | 79 |
| 13. Մանոցը | 27 | 42. Արիստոները | 80 |
| 14. Նապասալիլ (<i>ոտանաւոր</i>) | 29 | 43. Մուր տեղը | 83 |
| 15. Անասունները | 31 | 44. Մայրիկ հաւը (<i>ոտանաւոր</i>) | 85 |
| 16. Խելացի ըուն մը | 34 | 45. Փետուրները | 86 |
| 17. Կատուն եւ մուկը (<i>ոտ.</i>) | 36 | 46. Արդար պատիմքը | 88 |
| 18. Վեհասկար անասուններ | 37 | 47. Բարի ըունը (<i>ոտանաւոր</i>) | 89 |
| 19. Ազամին կապիկը | 38 | 48. Հաւկիքները | 91 |
| 20. Թօդօքը (<i>ոտանաւոր</i>) | 40 | 49. Ուկի տապարը | 92 |
| 21. Խօնչպէս պէտք է վարուիմք անասուններուն նետ | 41 | 50. Կեանի պատկերը (<i>ոտ.</i>) | 95 |
| 22. Աղուէսն ու արագիլը | 43 | 51. Մետաքսը | 96 |
| 23. Գառնուկներ (<i>ոտանաւոր</i>) | 45 | 52. Բարի զաւակ մը | 97 |
| 24. Անասուններուն մորքը | 48 | 53. Գարցականը եւ տերամը (<i>ոտանաւոր</i>) | 99 |
| 25. Ծաղրամին պատիմքը | 51 | 54. Փայտը ի՞նչ բանի կը գործածուի | 101 |
| 26. Փիսիկս (<i>ոտանաւոր</i>) | 54 | 55. Բարի եղբայրը | 103 |
| 27. Ալիէննին բոյնը | 55 | 56. Ակնոցը (<i>ոտանաւոր</i>) | 105 |
| 28. Սուրբ Մարգի սազը | 57 | 57. Պուուկը | 108 |
| 29. Էմման եւ բոչնիկները (<i>ոտանաւոր</i>) | 59 | Յաւելուած | 111 |

ԹԱՆԳԱՐԱՆ

ՀԱՏԵՆՏԻՐ ՀԱՏՈՒԱԾՆԵՐՈՒ



I. ՓՈՔԻԿ ՏՂՈՒՆ ԱՂՕՅՔԸ

Զարեհ փոքրիկ տղեկ մըն էր, հազիւ վեց տարեկան։
Առառու մը, երբ անկողնէն ելաւ, ու գնաց նախաձաշ
ընելու, մայրը ըսաւ իրմն։

«Տղա՛ս, այսօր բան մը չունիմ քեզի տալու. ոչ հաց
կայ, ոչ պանիր, ոչ հաւկիթ։ Աղօթէ՛ Աստուծոյ որ
ողորմի մեղի։»

Զարեհ անօթի դուրս ելաւ որ դպրոց երթայ։ Սիրոը
կը մարէր, և աչքերը արցունքով կը լցուէին մտա-
ծելով որ իր պղտիկ եղբայրը, Արշակ, և մայրիկն ալ
անօթի պիտի մնային։

Բայց մօրը պատուէրը⁽¹⁾ չէր մոռցեր և դպրոց եր-
թալէ առաջ, և կեղեցի գնաց Աստուծոյ ողորմութիւնը
ինդրելու։

Եկեղեցին մարդ չկար, և Զարեհ ծունկի դալով
սկսաւ բարձր ձայնով աղօթել ու ըսել.
«Ո՞վ Աստուծ, երկու եղբայր ենք, և մայր մը
ունինք որ այրի⁽²⁾ է։ Եկեղճ մայրիկս շատ կ'աշխատի զմեզ
կերակրելու համար, բայց երէկ գործ չէ գտեր, և ուտե-
լիք բան մը չունինք։ Ողորմէ՛ մեղի, և քիչ մը ուտելիք
դրէ՛ որպէս զի անօթի չմեռնինք։»

Երբ աղօթքը սւարտեցաւ⁽³⁾, Զարեհ՝ աչքերը սրբեց
ու դպրոց գնաց :

Իրիկունը երբ տուն դարձաւ, սեղանը պատրաստ
ուած էր, և մէջ տեղը զրուած՝ աղուոր տապկած հաւ մը,
խաշած հաւկիթներ, պանիր ու պտուղներ :

«Ո՞չ, գոչեց, ուրախութեամբ ձեռքերը իրարու
զարնեղով, Աստուած աղօթքս լսեր է։ Մայրիկ, հրեշտակ
մը բերաւ ասոնք։»

— Ո՞չ, պատասխանեց մայրը, բայց Աստուած ձայնդ
լսեց։ Այս առոտ եկեղեցին աղօթած ասենդ՝ զիմացի
մնձ ապարանքնն⁽⁴⁾ ափկինը պահարանին մէջ է եղեր,
լսեր է քու աղօթքդ, ու ետեւէդ դպրոց դալով հար-
ցուցեր է ով ըլլալդ, և շատ մը ուտեկիթներ զրկեր է
մնդի։

ԲԱՐՈՅՍԿԱՆ. — Աստուած կ'ոդրումի ամեն անոնց
որ իրեն կը դիմեն :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Պատուեր.** — Խրատ :

(2) **Այրի.** — Ամուսինը մեռած :

(3) **Սւարտեցաւ.** — Վերջացաւ :

(4) **Ապարանք.** — Մեծ եւ փառաւոր տուն :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Զարեհն երբ անկողնէն ելաւ, մայրը ինչ ըսաւ
իրեն, — Զարեհն ինչ ըսաւ, — ինչու աչքերը արցունքով կը լեցուէին։
— Զարեհն ինչու եկեղեցի գնաց, — Ի՞նչ աղօթք ըսաւ, — իրիկունը
երբ տուն դարձաւ, ինչ գտաւ սեղանին վրայ, — Այդ հաւը ով դրկեր էր։



2. ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ

Պարծանքով⁽¹⁾ կ'ըսէր տղայ մը իր մօր,
քիչ մ'առաջ տեսայ կին մը չըքաւոր⁽²⁾,
իր խեղճ տղոց հետ մուրալէն յոդնած.
Տանոց մը տուի իրեն քիչ մ'ալ հաց :

— Շատ աղէկ ըրփր, գոհ եմ այդ գործէդ.
Գըթութիւնամբ⁽³⁾ վարուէ միշտ խեղճերուն հետ,
Բայց ողորմութիւն երբոր տաս մէկուն,
Պէտք չէ որ երթաս պատմես ամէնուն :

ԲԱՐՈՅՍԿԱՆ. — Մի՛ պարծենար ըրած բարիինդ
վրայ, որովհիեւ պարծենիութիւնը ծաղրելի թերու-
թիւն մըն է :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Պարծանքով.** — Ինքինքը գովելով։

(2) **Զիաւոր.** — Աղքատ :

(3) **Գրուրեամբ.** — Մեղքնալով։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Տղան ինչ կ'ըսէր իր մօրը: — Մայրը ինչ պատասխանեց իրեն: — Ինչո՞ւ մայրը չէր ուզեր որ իր ըրած բարիքը ուրիշներուն պատմէ:

3. ԶՈՒՐԸ

Մեր շուրջը գտնուած բաներուն ամէնէն օդտակարն(1) է ջուրը: Ան է որ կը բուայնէ առնկերը: անով կը լուանք մեր լաթերը, մեր ամանները: ան է որ մեր ծառաւը կ'անցընէ:

Զուր գտնելու համար, շատ անգամ հոր կը փորձն գետնին խորը՝ մինչև որ ջուրը եղէ:

Այն տեղուանքը ուր շատ ջուր չկայ, ջրամբարի(2) մէջ կը ժողվին անձրեւին ջուրը որ տանիքներէն վար կը վագէ: Բայց բոլոր ջուրերն ալ աղէկ չեն: Ջրամբարներու և մահաւանդ լիձերու(3) ջուրը խմելու չէ: Ակին(4) ջուրն է լաւագոյնը(5):

Սակայն ակերը բնակարաններէն հեռու կը գտնուին, ուստի ճամբաներ կը չինեն, և մասնց միջոցաւ աղբիւրներու մէջ կը բերեն ակերուն ջուրը:

Ճշմարիտ է թէ բոլոր ջուրերը անձրեւէ յառաջ կու գան: Անձրեւը հողին մէջ մոնելով, ակեր յառաջ կը բերէ, որոնցմէ կը ճեւանան առուակներ(6) և լիձեր:

ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Օքտակար.** — Օգուտ բերող:

(2) **Ջրամբար.** — Խորունկ փորուած տեղ մը բւր կը հաւաքեն անձրեւին չուրը (առաջէ).

(3) **Լին.** — Ջուրի տարածութիւն որ ցամաքով շրջապատուած է:

(4) **Ակ.** — Ջուրին՝ գետնէն բխած տեղը:

(5) **Լաւագոյն.** — Ամէնէն աղէկը:

(6) **Առուակ.** — Դեմունին երեսէն վազոյ ջուր:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ջուրը ինչ բանի կը ծառայէ: — Ջուր գտնելու համար ինչ կ'ընեն: — Այն տեղ ուր շատ ջուր չկայ, ինչ կ'ընեն: — Ո՞ր ջուրերը խմելու չէ: — Լաւագոյն ջուրը որն է: — Բոլոր ջուրերը ուրկէ յառաջ կուզան:



4. ՔՈՒՐԻԿԱ

Օր մը, չնչին(1) բանի մը համար, պղախիկ քբովչ գէմ բարկանալով, մաղերէն քաշեցի:

Հայրս երբ այս ըրածու խմացաւ, յանդիմաննեց(2) զիս և հարաման ըրաւ որ սենեակս քաշուիմ, և մինչև հետեւեալ օրը գուրս չելլեմ:

Օդը գեղեցիկ էր. աղաքը պարտէզին մէջ կը իսազային, և ևս սրտիս նեղութենէն կուլայի անկողնիս վրայ ինկած:

Երբ մուժը կոխեց, և ճաշին զանգակը դարնուեցաւ

քիչ մը ցամաք հաց , դաւաթ մը ջուր և ճռագ⁽³⁾ մը բերին
ինծի : Բայց ես միտքս զրեր էի որ բան մը չուտեմ ,
որովհետև սիրտ կոտրած էր , և շատ զղացեր⁽⁴⁾ էի
ըրածիս վրայ :

Յանկարծ սենեալիս դուռը բացուեցաւ . պղտիկ
քոյրս էր , որ իրեն տրուած հաստեան⁽⁵⁾ ու պտուղները
չէր կերեր և ինծի բերեր էր գաղտուկ :

Գրկեցի զինքը , համբուրեցինք զիրար , և պղտիկ
աթոռիս վրայ քովէ քով նստած՝ միատեղ կերանք
հաստեան ու պտուղները , որոնք հիմակ աւելի համով
կ'երեւային ինծի , որովհետև քուրիկիս հետ հաշտուեր էի :

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Միշտ ունեցածեղ բաժին հանե յու
եղորդ , երէ կ'ուզես երջանիկ ըլլալ , եւ մի՛ վշտացներ
զայն երելեֆ :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **ԶԵԽԻՆ .** — Պարսպ :

(2) **ՅԱՅԴԻՄՈՒՏԵՍ .** — Չախեց :

(3) **ՃՐԱԳ .** — Մոմ :

(4) **ԶՊՉԱԼ .** — Յաւիլ :

(5) **ՀԱՍՏԵԱՅ .** — Խմորեղին :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ . — Օր մը ինչ ըրիր պղտիկ բրոշդ : — Հայրդ ինչ
պատիժ տուաւ քեզի : — Դուն ինչ ըրիր : — Ինչ ուտելիք բերին քեզի :
— Ինչու չուզեցիր բան մը ուտել : — Այդ միջոցին ով մուաւ սենեակէդ
ներս եւ ինչ բերաւ քեզի : — Այն ատեն ինչ ըրիր : — Ինչու այնափ
համով երեւացին քեզի հաստեան եւ պտուղները :

5. ԿԿՈՒՆ

— Ինչու երդող ժիր⁽¹⁾ կկուն⁽²⁾

Համելի⁽³⁾ չէ ամէնուն .

Ինծի համար շատ աղուոր ,

Շատ անուշ է , իրա՛ւ որ :

— Կեցի՛ր ըսեմ քեզ , տըղա՛ս ,

Որ յանցանքը հասկընաս .

Այդ թոչունը ձանձրալի⁽⁴⁾

Միշտ իր վրայ կը խօսի :

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Ով որ միշտ իր անձին վրայ կը
խօսի , անհանոյ կ'ըլլայ ամենուն :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **ԺԻՐ .** — Աշխատասէբ :

(2) **ԿԱՊՈՒ .** — Տեսակ մը թոչուն որ չ-չ- կը պոռայ . տսկէ առնուած
է իր անունը :

(3) **ՃԱԲԻՆԻ .** — Ախորժելի :

(4) **ԶԱԲԱՆՔԱԼԻ .** — Նեղացնող :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ . — Ինչու կլուն համելի չէ , բանի որ իր ճայնը
անուշ է : — Այդ թոչունը ինչպէս իր վրայ կը խօսի : — Իր վրայ խօ-
սիլը յանցանք է : — Ինչու համար :

6. ԱՆՁՐԵՒԸ

Ուրկէ կու գայ անձրեւը : Ամպերէն : Հապտ ամ-
պէրը :

Բան մը պիտի լսեմ ձեզի որ պիտի դարմանաք : Քիչ մը առաջ, մեր թէյամանին⁽¹⁾ մէջի առաք ջուրովը և մեր պաղ գաւաթովը շատ պղափիկ ամազ մը և քիչ մը անձրեւ ձեւացուցինք :



Տեսէք ինչպէս կ'ըլլայ ասիկա բնութեան մէջ .

Սրեւը ծովերուն և գետերուն երեսը ասքցնելով, անոնց ջուրերուն մէկ մասը շոգի կը դարձնէ :

Անձրեւի ձեւով դաշտերուն վրայ իջնող ջուրին մէկ մասն ալ կը չոգիացնէ⁽²⁾ : Գիտէք թէ անձրեւին բոլոր ջուրը հաղին մէջ չի մաներ, որովհետեւ, երբ արև ըլլայ, գետինը շատ աւելի շուտ կը չորնայ աեղատարափէ⁽³⁾ մը ետքը : Ջուրը այսպէս շոգիի փոխուելով՝ առանց տեսնուելու, օդին մէջ կը բարձրանայ :

Բայց օդին ցրաւութիւնը զայն ամպի կը վերածէ⁽⁴⁾, որ ջուրի նուրբը⁽⁵⁾ կաթիլներով կազմուած է, յետոյ անձրեւ կ'ըլլայ և երկրիս վրայ կը տեղայ⁽⁶⁾ :

Երբ օդը շատ ցուրտ ըլլայ, կը խտանայ⁽⁷⁾ ու ձիւն կ'ըլլայ, և երբեմն ալ կարկուտ :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) Թայաման. — Աման մը որուն մէջ թէյէ կը պատրաստեն :
- (2) Շոգիացնել. — Շոգի գարնել :
- (3) Տեղատրափ. — Սաստիկ անձրեւ :
- (4) Վերածել. — Փոխել :
- (5) Նուրբ. — Բարակ :
- (6) Եր տեղայ. — Երկինքէն կ'իշնէ :
- (7) Եր խտանայ. — Կը կարծրանայ :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞ւրկէ կուզայ անձրեւը : — Ի՞նչ է որ ծովերուն եւ գետերուն ջուրին մէկ մասը շոգի կը դարձնէ : — Ի՞նչէն զիտնիք թէ անձրեւին բոլոր ջուրը հողին մէջ չի մտներ : — Զուրը երբ արեւէն շոգիանայ, ուր կ'երթայ : — Օդին ցրաւութենէն շոգին ինչ կ'ըլլայ : — Երբ օդը շատ ցուրտ ըլլայ, ինչ կ'ըլլայ :

57/2014
448/39

7. ԱՆԻՐԱԿԻ ԳԱՆԳԱՏ

Վաճառական մը տօնավաճառէն⁽¹⁾ տուն կը գառնար : Զիտնա կրնակին վրայ պայտուսակ⁽²⁾ մը զրեր էր, որուն մէջ շատ դրամ կար :

Սաստիկ անձրեւ կու գար, և խեղճ մարդը մինչև ուկորները թրջուեր էր : Ուստի կրած նեղութենէն արժգուն կը գտնավատէր⁽³⁾ Սաստուծոյ դէմ :

Ճամբան՝ հարկ եղաւ խիտ⁽⁴⁾ անտառէ մը անցնիլ : Հաղիւ քիչ մը առաջ գացեր էր, երբ սարսափելով⁽⁵⁾ տեսաւ որ գող մը ծառի մը ետին կեցեր՝ հրացանը ձեռքը նշան կ'առնէր իրեն : Բայց հրացանը կրակ չառաւ, և վաճառականին կրանքը աղատեցաւ, որովհետեւ գողին վառողը անձրեւէն թրջուեր էր :

Այն ատեն վաճառականիր հասկցաւ թէ որքան անիրասւ⁽⁶⁾ էր Սաստուծոյ դէմ գտնավատներուն :

Եթէ անձրեւ չգար, մարդը մեռած պիտի ըլլար, և
իր աղաքը ի զուր⁽⁷⁾ պիտի սպասէին իր դարձին, բայց
Աստուած որ բարի է, այդ անձրեւ զրկեր էր անոր թէ՛
կեանքը, թէ՛ զրամը աղատելու համար:

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Երբեք մի՛ գանգասիր Աստուծոյ
դեմ, որովհետեւ ինչ որ կ'ընէ բարի է:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Տօնականառ.** — Տեղ մը ուր առեւտուրով զբաղողներ որոշեալ
օր մը իրենց վաճառքը կը բերեն ծախելու (**Քառար**):
- (2) **Պայուսակ.** — Դպրոցականի կամ ճամրորդի պարկ (**Հանդե**):
- (3) **Կը գանգատէր.** — Դժգոհութիւն կը յայտնէր:
- (4) **Խիս անտառ.** — Շատ ծառերով անտառ (**ԱԾ**):
- (5) **Սարսափելով.** — Սաստիկ վախնալով:
- (6) **Անիրաւ.** — Իրաւունք չունեցող:
- (7) **Ի զուր.** — Պարագ տեղը:

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ. — Վաճառականը ուրկէ կը դաւնար եւ հետը
ինչ ունէր: — Ինչու կը զանգատէր Աստուծոյ դէմ: — Անտառէն ան-
ցած ատենը ինչ տեսաւ: — Ի՞նչպէս կրցաւ մահուրնէ աղատիլ: —
Եթէ անծրեւ չգար, ինչ պիտի ըլլար: — Աստուած ինչու զրկեր էր այդ
անծրեւը:

8. ԹԻԹԵՌՆԻԿԸ ԵՒ ԿԱԿԱԶԸ

Կակաջի⁽¹⁾ մը վրայ կարմիր կը թառի⁽²⁾
Թիթեռնիկ⁽³⁾ մը թեւիկներով իր քնքուշ⁽⁴⁾:
«Ուրկէ՛ առիր կ'ըսէ բուրումդղ⁽⁵⁾ այդ անուշ
Որ աղուորիկ շափրակներէդ⁽⁶⁾ կը թըռի:»
Կակաջն ըստաւ. բախսան ինձի
Վարդ մը տըւաւ զրբացի:



Ազնիւ ու բարի ըլլալու համար
Բնարենք ընկերներ միշտ քաղաքավար:

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Միշտ ջանա՛ բարի տղոց հետ ընկե-
րանալ, որպէս զի դուն ալ անոնց նմանին:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Կառկաջ.** — Կարմիր ծաղիկ մը որ հոտ չունի (**Լուլ**):
- (2) **Կը բառի.** — Կը կենայ:
- (3) **Թիթեռնիկ.** — Դեղեցիկ թեւերով թուչող միջատ մը (+ԵՔԷԿԿԻ):
- (4) **Քնիուց.** — Փափուկ:
- (5) **Բուրում.** — Հոտ:
- (6) **Շափրակ.** — Ծաղկիկն թերթերը:

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ. — Կակաջն վրայ ով կը թառի: — Ինչու թի-
թեռնիկը ծաղիկներուն վրայ կը թառի: — Ի՞նչ կ'ըսէ թիթեռնիկը
կակաջն: — Կակաջը ինչ պատասխան կուտայ: — Ազնիւ ու բարի
ըլլալու համար ինչ պէտք է ընել:

9. Օ Դ Ը

Մարդիկ կան որ չեն հասկնար թէ ինչ է կազը, թէ ինչ է օդը: Կը կարծեն թէ հոն ուր հաստատուն կամ հեղուկ⁽¹⁾ մարմին մը չեն տեսներ, բան մը չկայ: Ասոր պատճառը այն է որ օդը, ինչպէս նաև կազերտուն մեծ մասը, ինչպէս ջուրին շողին գոյն չունի, հետեւաբար աչքի չեն երեւար:

Բայց վիւրին է հաստատել թէ ամին տեղ օդ կայ: Օրինակի համար, եթէ պարապ շիշ մը խոթենք ջուրով լիցուն ամանի մը մէջ, օդը ջուրէն մղուելով⁽²⁾ ամանին երեսը կ'ելէ և խոչոր պղպջակներ⁽³⁾ կը կազմէ:

Դուք անձամբ կրնաք այս փոքրիկ փորձը ընել:

Ահա՝ ուրիշ մըն ալ որ դժուար չէ. գաւաթ մը ջուրի մէջ կառը մը կաւիճ նետեցէք:

Անմիջապէս պիտի տեսնէք որ փոքրիկ պղպջակներ պիտի եղին անկէ և պիտի մարին. այդ պղպջակները կաւիճին մէջ գանուած օդն են: Կաւիճը ծակուելէն⁽⁴⁾ մարմին մըն է, որուն մէջ պարապ մասեր, ծակսիքներ⁽⁵⁾ կան: Օդը քիչ մը առաջ այդ ծակափիքներուն մէջ լիցուած էր. ջուրը զայն վանեց⁽⁶⁾, և ինք մտաւ անոր տեղ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Հեղուկ. — Ջուրի պէս վազող:

(2) Մղուելով. — Քշուելով:

(3) Պղպջակ. — Օդի գնաակ որ ջուրին երեսը կ'ելէ:

(4) Ծակուելին. — Ծակեր ունեցող:

(5) Ծակտիք. — Շատ պղտիկ ծակեր:

(6) Վանել. — Հեռացնել, բշել:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Օդը եւ կազը կը տեսնե՞նք: — Ինչո՞ւ համար չենք տեսներ: — Կրնանք հաստատել թէ ամէն տեղ օդ կայ: — Եթէ ջուրով լիցուն ամանի մը մէջ պարապ շիշ մը խոթենք, ամանին երեսը լինչ կ'ելէ: — Եթէ զաւաթ մը ջուրի մէջ կտոր մը կաւիճ նետէք, ինչ կ'ելէ անկէ: — Եետոյ պղպջակները ինչ կ'ըլլան: — Կաւիճը ինչ տեսակ մարմին է: — Կաւիճին ծակուիքներուն մէջ ինչ կար: — Ջուրը ինչ ըրաւ:



10. ԽՂՃՄՏԱՆՔԻ ԶԱՅՆԸ

Իրիկուն մը, դպրոցէն դարձին, փոքրիկ Արմինէն ձամբուն վրայէն խաւաքարտէ⁽¹⁾ տուփ մը գտաւ: Հե-

տաքրքրութեամբ⁽²⁾ բացաւ տեսնելու համար թէ մէջը
ի՞նչ կար :

Այդ տուփին մէջ լեցուն աղուոր բաներ կային.
դոյնզգոյն⁽³⁾ դերձաններ, ծրարներով ասեղներ, փայլուն
մասնոյներ, ժանեակներ⁽⁴⁾, և կապոյտ, վարդագոյն
ժապաւէններ⁽⁵⁾ կանգուններով :

Արմինէ շատ եռանդով այդ ամէնը աչքէ անցուց,
յետոյ հառաջանք մը արձակեց, կարծես ըսել ուղելով.
«Մէջը որ այս բաները իմն չեն: Մայրիկս, որ աղքատ
է, սա մասնոյները, դերձանները, ասեղները տարինե-
րով սլափ գործածէր, և ևս ուղածիս չափ կապոյտ ու
վարդագոյն ժապաւէններ սլափի կապէի մաղերուս:»

Սակայն առանց բնաւ վարանելու⁽⁶⁾, աղջնակը⁽⁷⁾
տուփը թեխն տակ առաւ, և դպրոցին ճամբան բանեց,
ուրիշ արդէն շատ հեռացեր էր:

«Տիկին, ըսաւ իր վարժուհին, տեսէ՛ք սա տուփը
դույ փողոցէն. աղուոր բաներով լեցուն է. անմիշ-
ջապէս ձեղի բերի, որպէս զի զայն կորանցնողին տաք,
եթէ գայ ուղէ: — Շատ աղէկ, ըսաւ վարժուհին, համ-
բուրելով Արմինէն յայտնելու համար անոր իր գոհունա-
կութիւնը: Հայ՝ նայիմ, աղջնիկս, ո՞վ քեզի իրաւ տուաւ
որ այս տուփը քովէ չպահես: — Սա տեղէս եկող ձայն
մը, պատասխանեց Արմինէն ձեռքը սրտին վրայ գնե-
լով, այն ձայնը որուն վրայ կը խօսիք մեղի շատ ան-
գամ: Երբ տուփը դույ, այդ ձայնը կը կրկնէր ինծի.
«Յիշէ՛, յիշէ՛» և մտիկ ըրի իրեն:

Երկու օր ետքը, տուփը տէրոջը տրուեցաւ. փոք-
րիկ կառքով մը գիւղէ գիւղ պարտող փերեղակ⁽⁸⁾ մը
կորմնցուցեր էր զայն: Այդ մարդը ուղեց վեհանձնօրէն⁽⁹⁾
վարձատրել⁽¹⁰⁾ Արմինէն իր ուղղամտութեան համար,

բայց փոքրիկ աղջիկը տասը փարանոց զրիչ մը միայն
ընդունեցաւ:

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Ուղամիտ մարդը միշ կը վար-
ձաւրուի:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) ԽԱԼԱՔԱՐԵ. — Շատ հաստ և կարծր թուղթ (Հարթութ):
- (2) ՃԵՏԱՔՐԵՐՈՒՔԵԱՄԲ. — Ամէն բան հասնալու փափաքով:
- (3) ՊՈՅՆՁԳԱՅՆ. — Տարբեր զոյներով:
- (4) ՓԱՅԻՆԵԱԼ. — Դերձանով կամ մետաքսով շինուած ծակ հիւս-
ուածք (Պահպէլ):
- (5) ՓԱՎԱԼԱԷՆ. — Մետաքսէ շերտ (Քորթութ):
- (6) ՎԱՐԱՆԵԼՈՒ. — Տարբակուսելու:
- (7) ԱԼՋԲԻԱԼ. — Պղտիկ աղջիկ:
- (8) ՓԵՐԵԿՈՎԱԼ. — Մանրականառ:
- (9) ՎԵՒԻԱՆԱԼԱՅՈՒԷՆ. — Առասութեամբ:
- (10) ՎԱՐԴԱՏՐԵԼ. — Փոխարինութիւն լնել:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Արմինէն ի՞նչ զուաւ նամբուն վրայէն: — Ին-
չու բացաւ տուփը: — Ի՞նչ կար տուփին մէջ: — Արմինէն ինչու հառա-
ջեց: — Արմինէն տուփը ի՞նչ ըրաւ: — Ի՞նչ ըսաւ իր վարժուհինն: —
Վարժուհին ի՞նչ հարցուց անոր: — Ի՞նչ պատասխանեց Արմինէն: —
Տուփը որո՞ւ տուփն: — Ո՞վ էր այդ տուփին տէրը: — Տուփին տէրը ի՞նչ
ըրաւ Արմինէն:

II. ԱՆՏՈՏ ՏՂԱՆ

Աղտոտ արդայ մը կայ մեր քով գըրացի
Որ իր գէմքին գեղեցիութեամբ կը սրարծի:
Օր մը լիճն մէջն վրացուց գունավառ⁽¹⁾
Ծաղիկ մը զոր խկոյն նետեց ձեռքէն վար:

— Ի՞նչ կայ, ըստ մայրիկն, ինչու նետեցիր.
 Մէջը օձ կար, կամ թէ միջատ⁽²⁾ մը զագիր⁽³⁾
 — Յեխ⁽⁴⁾ կը հոտի, ըստ արդան քանելով:



— Տեսար, արդա՛ս, ծաղիկն անդամ անմաքուր
 Գեղեցիկ չէ, և կ'երեւայ մեղ արխուր:

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Այտուրիւնը ամեն բան կը սգեղցէկ, իսկ մայրուրիւնը կ'աղուրցնէկ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Գունավառ.** — Փայլուն գոյներով:

(2) **Միջու.** — Շատ փոքրիկ կենդանի:

(3) **Զագիր.** — Ազատ:

(4) **Յեխ.** — Թրջուած փոշի (չոժուած):

ՃԱՐԵՈՒՄՆԵՐ. — Ազտուտ տղան ինչնիկ կը պարծէր: — Ինչու տղան գեղեցիկ ծաղիկը ծեռքէն վար ծգեց: — Մայրիկը ինչ հարցուց անոր: — Ի՞նչ պատասխանեց տղան: — Մայրը ինչ պատասխանեց:



12. Հ Ա Վ Ը

Օդին գոյութիւնը կ'զգանք և անոր ծանրութիւնը կը նշմարենք երբ հով ըլլայ: Երբ հովը մեր երեսը կը մարակէ⁽¹⁾, զգեստնիս վեր կը վերցնէ, մեր քալելուն արգելք կ'ըլլայ և իր փշած կողմէն կը հրէ զմեղ, կը հասկնանք թէ մարմին մը կայ որ մեր վրայ կը ճնշէ⁽²⁾ աւելի կամ պակաս ուժով:

Օդին այս ուժը օգտակար եղած է մեղի: Այս ուժն է որ հողմաղացները⁽³⁾ կը դարձնէ և նաւերուն առագաստները⁽⁴⁾ կ'ուռեցնէ:

Բայց երբեմն ալ ահարկու է⁽⁵⁾: Ծովուն ափքները բարձրացնելով, մըրիկներ⁽⁶⁾, ուրականներ⁽⁷⁾ կը յարուցանէ⁽⁸⁾ ու նաւերը կ'ընկղոմէ⁽⁹⁾: Յամաքին վրայ սաստիկ վոլորիկները ծառերը արմատէն կը հանեն, խրճիթները կը վկցնեն և նոյն խոկ կրնան տուներ կործանել:

Բայց պիտի հարցնէք թէ ինչէն առաջ կուգայ հովը:
 Բացատրենք:

Կեցէք հով հանմաք դասարանին մէջ :

Երկու մոմ վառենք և դասարանէն քովի սենեակին վրայ բացուող դուռը բանա՞ք : Դասարանը տաք է, և քովի սենեակը կրակ չկայ :

Ցուրտ օդը ներս պիտի մտնէ : Տեղերնուով մի՛ շարժիք և հեռուէն դիտեցէք որ օդը չերեցնէք :

Նայեցէք . մոմերէն մէկը գէպի դրան վերի կողմէն կը բարձրացնեմ . բոցը գէպի քովի սենեակը կ'ուղղուի :

Միւս մոմը դրան սեմին⁽¹⁰⁾ քով դրած ևմ բոցը գէպի դասարանը կ'ուղղուի :

Այսպէս երկու հով առաջ բերինք : Դասարանէն եկող տաք օդի յորձանքը⁽¹¹⁾ վերէն կ'անցնի, որովհետեւ աւելի թեթև է, մինչդեռ ցուրտ օդին յորձանքը վարէն կ'անցնի, որովհետեւ աւելի ծանր է :

Դասարանին և քովի սենեակին միջև յառաջ եկած օդի փոխանակութիւնը զոր տեսաք, աւելի միծ կերպով առաջ կու գայ աշխարհիս երեսը : Երբ աշխարհիս մէկ մասին մէջ ցուրտ օդ կայ, և ուրիշ մէկ մասին մէջ տաք օդ, օդի երկու յորձանքներ կը ձևանան . աշխարհիս ամէնէն տաք կէտէն տաք օդը, որ աւելի թեթև է, վեր կը բարձրանայ, և անոր տեղ կը խումէ⁽¹²⁾ ցուրտ օդը որ ուրիշ մասերէ կու գայ : Այս է հովին պատճառը :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

(1) Կը մերակի . — Խարազանով (Քահակ) կը զարնէ :

(2) Կը նետէ . — Կը ծանրանայ :

(3) Հողմաղաց . — Հովով դարձող ջաղացը (Դէյէրէն) :

(4) Սուազաս . — Հաստ լաթ մը, որուն մէջ հովը մանելով նաւերը կը բալեցնէ ծովուն վրայ (Եւկան) :

(5) Ս.հարկու է . — Վախս կը պատճառէ :

(6) Մրրիկ . — Փոթորիկ :

(7) Ուրական . — Շատ մեծ փոթորիկ :

(8) Կը յարուցանի . — Կը հանէ :

(9) Կը նեկամէ . — Ծովուն տակ կը տանի :

(10) Սիմ . — Դրան առջեւի տախտակը կամ քարը (Եւկան) :

(11) Յորձանի . — Օդին դէպի մէկ կողմ շարժումը :

(12) Կը խումէ . — Վազելով կ'երթայ :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ . — Օդին գոյութիւնը ուրկէ կը հասկնանք : Օդին ուժը մեզի ինչ օգուտ ունի : Վնաս ալ ունի : Կրնանենք հով հանել դասարանին մէջ : Երբ սենեակի մը մէջ տաք օդ կայ, եւ ուրիշ սենեակի մը մէջ ցուրտ օդ, եւ այդ երկու սենեակներուն միջնւ գտնուող դուռը բանանք, ինչ կը ծեւանայ : Ի՞նչէն կը ծեւանայ : Ցուրտ օդին յորձանքը վարէն կ'անցնի թէ վերէն, և ինչու համար տաք օդը վեր կը բարձրանայ :

13. ՄԱՏՆՈՅԸ

Մեծահարուստ⁽¹⁾ այրի տիկնոջ մը մէկ հատիկ աղցիկ հիւանդացաւ ու մեռաւ :

Երկար աարիներ խեղճ կինը լացաւ ողբաց իր աղջկան վրայ զոր հոգին պէս կը սիրէր :

Բնաւ մօտաւոր ազգական մը չունէր . որո՞ւ պիտի ձգէր իր միծ հարստութիւնը :

Խորհեցաւ որ իր գիւղին մէջէն աղքատ աղջիկ մը քովը առնէ, միծցնէ, կրթէ զայն, և բոլոր ունեցածը անոր թողու :

Բայց գիւրին բան չէր գտնել այնպիսի աղջիկ մը որ արժանի ըլլար իր բարիքներուն :

Ուստի միջոց մը խորհեցաւ :

Օր մը իր տունը հրափեց գիւղին բոլոր աղջիկները որոնց մասին ամէն մարդ գովեստով կը խօսէր :

Մեծ հանգէս մը տուաւ . պար, երգ, տեսակ տեսկալեր, ամէն տեսակ զուարձութիւն կար . և վերջն աւ վիճակահանութիւն մը տեղի ունեցաւ զանազան պարզեցներով⁽²⁾, ինչպէս գոհարներ⁽³⁾, աղուոր կերպաս-

ներ, զմայլելի հովանարներ, նկարներ(4) պարունակող գիրքեր, և շատ մըն ալ պակաս արժէք ունեցող առարկաներ՝ սակայն ամէնքն ալ սիրուն և հաճելի:

Ամէն աղջիկ կ'երթար թիւ մը կը քաշէր պղտիկ շագոյրի(5) մը մէջէն. եթէ իր թիւը շահէր, գանուած առարկաներուն մէջէն ուղածը ընտրելու(6) իրաւունքը կ'ունենար: Տան աիկինը զրան մը վարագոյրին ետին նատած, գաղտուկ կը դիտէր այս տեսաբանը և ուշադրութիւն կ'ընէր թէ ամէն ոք(7) ինչ պիտի ընտրէր:


Դիտէք այդ բոլոր աղջիկներէն ո՛րը ընտրեց ինքը. այն աղջի՛կը որ այդքան թանկագին(8) առարկաներուն մէջէն մասնոց մը առեր էր մատին վրայ փորձելէ յետոյ, վասն զի այդ ընտրութիւնը ցոյց կու ասր թէ համեստ, աշխատասէր և լուրջ(9) էր:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Սշխատակեր տղան ամենուն սիրելին, եւ ան և որ կը վարձարուի:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Մեծահարուս.** — Շատ հարուստ:
- (2) **Պարզեւ.** — Նուէր:
- (3) **Գոհար.** — Շատ սուզ և գեղեցիկ բար:
- (4) **Նկար.** — Գունաւոր պատկեր:
- (5) **Շազոյր.** — Պայուսակ:
- (6) **Ըներել.** — Բանի մը հաւանելով ուրիշներէն զատել:
- (7) **Ամէն ոք.** — Ամէն մէկը:
- (8) **Թագիկազին.** — Առւղ:
- (9) **Լուրջ.** — Խելքը զլուխը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Մեծահարուստ տիկինոց աղջիկը ինչ եղաւ: — Տիկինը որո՞ւ ուզեց ճգել իր հարստութիւնը: — Ի՞նչ միջոց խորհեցաւ արժանաւոր աղջիկ մը գտնելու համար: — Վիճակահանութեան մէջ ինչ պարզեւներ կային: — Ամէն աղջիկ ինչ կը քաշէր շագոյրին մէջէն: — Տիկինը ինչ կ'ընէր: — Տիկինին հաւանած աղջիկը ինչ պարզեւ ընտրեր էր: — Ինչո՞ւ տիկինը այդ աղջիկան հաւնեցաւ:



14. ՆԱՊԱՍՏԱԿԸ

Այգպէս ինկած գաշտ անտառ,
Ուր կը վազես անդադար:
Ով նապաստակ աղուորիկ:
Հերի՛ք վազես, ա՛լ հերիք:

Ականջներդ տնկած վեր,
Կանցնիս լեռներ ու սարեր(1):
Անօթի ես, ծարա՞ւ ես
Որ կը թոփս հովի պէս:

Ինչ որ կուզես քեզ կուտամ,
Կերակուրներ համադամ(2):
Շաքա՞ր կուզես թէ պիտասակ(3),
Ով անուշիկ նապաստակ:


Թո՛ղ գաշտերը լայնածիր(4),
Քիչ մը քովը մօտեցիր
Իմ թեւերըս, գիրկս ու ծոց
Հլա՞ն քեզի օրօրոց:

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ. — Նապաստակը չորքուանի սիրուն կենդանի մըն է որ աշխարհի ամեն կողմը կը զրտնուի : Կը մնանի⁽⁵⁾ արմաններ , խոտեր , տերեւններ , պտուղներ և հունտեր կրծելով : Նապաստակները ցորեիները իրենց որջէն⁽⁶⁾ դուրս չեն ելլեր շատ վախկոտ ըլլալուն պատճառաւ , և միայն գիշերները ուտեղիք գտնելու կ'ելլեն , և լուսնին լուսովը կը պատրտին իրարու ետեւէ վազվուաելով : Այս կենդանիները շատ կը քնառն միշտ աչքերնին բաց , և այնքան սուր ականջ ունին , որ տերեւի մը շարժիլ լսելով կ'արթննան : Իրենց առջեւի թաթերը ետեւի թաթերէն երկար ըլլալուն շատ աւելի դիւրութեամբ վեր կ'ելլեն լուսներէն , քան թէ կ'իջնեն , և շատ արագընթաց⁽⁷⁾ են : Եօթը կամ ութը տարի միայն կրնան ապրիլ : Առանձին կը բնակին և ձայն ձուն չեն հաներ մինչեւ որ մէկը չնեղէ զիրենք : Մարդոց կրնան վարժուիլ , բայց գատնուին , չունին , կատուին պէս չեն կապուիր անոնց :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Սար.** — Լերան զլուխը :
- (2) **Համադամ.** — Համով եփուած :
- (3) **Պիստակ.** — Պտուղ մը (Քըրթէ՛ր) :
- (4) **Լայնածիր.** — Լայն :
- (5) **Կը սնանի.** — կը կերակրուի :
- (6) **Որջ.** — Անսունի բնակրան :
- (7) **Արագընթաց.** — Շուտ բալող :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Նապաստակը ինչպէս կենդանի է : — Ո՞ւր կը գտնուի : — Ինչո՞վ կը սնանի : — Ե՞րբ դուրս կ'ելլէ որջէն : — Ինչո՞ւ համար ցորեկները ցի պարտիր : — Նապաստակները ինչպէս կը քնառնան : — Նապաստակներուն ականջը ինչպէս է : — Առջեւի թաթերնին երկայն է , թէ ետեւի : — Աւելի դիւրաւ վեր կ'ելլեն , թէ վար կ'իջնեն : — Քանի տարի կ'ապրին : — Շատ կը պոռան : — Նապաստակը կրնայ ընտանի կենդանիի պէս ապրիլ մարդուն հետ :



15. ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ

Անսուններէն ոմանք վարժուած են մարդոց քով ապրելու և անոնց օգտակար ըլլալու : Ասոնք ընտանի անսուններ կը կոչուին :



Ասոնցմէ ձին , էջը , եղը , շունը , ուղտը մարդոց աշխատութեան կ'օգնեն :

Ոչխարը, ճագարը⁽¹⁾, խողը, բադը, հոդկահաւը, սաղը, հաւը անոնց կերակուր կ'ըլլան :

Մեղուն կ'աշխատի անոնց մեղը պատրաստելու համար և շերամը⁽²⁾ մետաքս կը շնէ անոնց համար :


Սնտառներուն մէջ բնակող անասունները վայրի կենդանի կը կոչուին, ինչպէս աղուէսը⁽³⁾, նապաստակը, կինձը⁽⁴⁾, կապիկը :



Վայրի անասուններուն մէջ գաղաններ⁽⁵⁾ կան, որոնք կենդանիներու վրայ կը յարձակին, զանոնք կը սպաննեն և անոնց միար ուսեղով կ'ապրին, ինչպէս առիւծը⁽⁶⁾, վագրը⁽⁷⁾, դայըլը⁽⁸⁾ ևային :

Այն անասունները որ երկու ոտք ունին, չորքոտանի կը կոչուին, ինչպէս այծը, մուկը, կատուն :

Այն անասունները որ երկու ոտք ունին, երկոտանի կը կոչուին, ինչպէս բոլոր թռչունները :



Սողուն կը կոչուին այն անասունները որոնք կը սողան, այսինքն փորի վրայ կը քաղին : Մողեսը⁽⁹⁾ և օձը սողուն են :

Թռչունները իրենց թևերով կը թռչին և իրենց մարմինը փետուրով ծածկուած է : Անոնք բոյն մը կը շնոնց իրենց համար, հաւկիթ կ'ածեն, և թռւիւ-

սի կը նստին⁽¹⁰⁾ : Հաւկիթներուն մէջէն կ'ելեն փոքրիկ ձագեր :

Չուկերը ջուրին մէջ կ'ասրին, լուղակներ⁽¹¹⁾ ունին :

Այն անասունները որոնք թէ՛ ջուրի մէջ և թէ ցամաքի վրայ կը նաման ապրիկ՝ երկակենցաղ կը կոչուին : Գորտը երկակենցաղ է :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Ճագար.** — Նապաստակին նմանող անասուն մը :

(2) **Շերամ.** — Որդ մըն է որ մետաքս կը շնէ :

(3) **Աղու.** — Կենդանի մըն է որ հաւերը կը խեղդէ (Քէլէ) :

(4) **Կինն.** — Վայրի խոզ (Եպուն ուժուալ) :

(5) **Դաղան.** — Կենդանիները բզբսող վայրի անասուն :

(6) **Առիւծ.** — Վայրի գաղան (Առլան) :

(7) **Վագր.** — Վայրի գաղան (Վելէն) :


(8) **Գայլ.** — Վայրի գաղան (Գուրու) :

(9) **Մողես.** — Թռչնաւոր միջատ մը (Քէլէնենելէ) :

(10) **Թռչուսի նախլ.** — Հաւկիթներու վրայ նստիլ վառեակ հանելու համար :

(11) **Լողակ.** — Լողակու գործարան :

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ. — Որոնք են ընտանի կենդանիները : — Ո՞ր անասուններն են որ կ'օգնեն մարդոց աշխատութեան : — Որոնք կերակուր կ'ըլլան անոր : — Մեղուն ինչ կը պատրաստէ : — Շերամը ինչ կը շնէ : — Անտառներուն մէջ բնակող կենդանիները ինչ կը կոչուին : — Դաղանները ինչ կը նեն : — Դիտէք գաղաններու անուններ : — Որոնք չորքոտանի կը կոչուին : — Որոնք երկոտանի կը կոչուին : — Սողունը ինչպէս կը քաղէ : — Ի՞նչ կայ թռչուններուն մարմինին վրայ : — Չուկերը ուր կ'ապրին : — Երկակենցաղ որոնք կը կոչուին :



16. ԽԵԼԱՑԻ ՇՈՒՆ ՄԸ

Մեծ քաղաքի մը մէջ քանի մը բարեգործ⁽¹⁾ տիկիններ մէշներին զրամ ժողվեր էին, և ամէն օր խեղճթաղի մը աղքատ ծերունիներուն կերակուր կու տայնի:

Կէս օրին, աղքատները կու գայն ցած անակի մը առջին, զանգակի մը չուանը կը քաշէին. պղտիկ պատուհան մը կը բացուէր զրեթէ գետնին հաւասար, և պնակ մը կերակուր կը զրուէր պատուհանին առջեւ: Ծերունին իր հետը բերած ամանին մէջ կը լեցնէր կերտուրը և կ'առնէր կը տանէր:

Յետոյ, ուրիշ մը կու գար, և ամէնքն ալ իրարուհեւէ իրենց կերակուրը առնելով կը մեկնէին:

Ծուն մը, որ միշտ այն տեղուանքը կը պարտէր,

անոնց ըրածը ուշադրութեամբ դիտեց, ծերունիներուն շուրջը սկըտաց⁽²⁾ որ իրեն ալ բաժին մը հանեն, բայց տեսնելով որ զինքը մտածող չկար, որոշեց ինք իր գըլ-խուն ձարը տեսնել:

Օր մը, աղքատներուն մեկնելէն ետքը, գնաց ինք ալ զանգակին չուանը քաշեց. պատուհանը բացուեցաւ, և պնակ մը, կերակուր երեւան եղաւ: Ծունը անմիջապէս լսափեց⁽³⁾ զայն ու հեռացաւ:

Այս յաջողութենէն⁽⁴⁾ քաջալերուած⁽⁵⁾, խեղացի կենացանին ախատ ա'լ ամէն օր պատուհանին առջին ներկայանալ:

Ծառաները հասկցան չանը վարպետութիւնը, բայց ձայն չհանեցին, ուղեկավ կերակրել այդ շունը որ այդքան խելք ցոյց կու տար փորը կշատրնելու համար:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Բարեգործ. — Բարիք ընող:


(2) Սլեաց. — Պոլտկեցաւ:

(3) Լափել. — Շուտ շուտ ուտել:

(4) Յաջողութիւն. — Դործի մը զլուկ ելլելը:

(5) Քաջալերուած. — Ուժ առած:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Բարեգործ տիկինները ինչ կ'ընէին: — Գատուհանին առջեւ ինչ կը դրուէր: — Ծերունին ինչ կ'ընէր: — Շունը ինչ ըրաւ: — Շունը մէկ անգամ միայն բաշեց զանգակին չուանը: — Եառաները ինչ ըրին:



17. ԿԱՏՈՒՆ ԵՒ ՄՈՒԿԸ

Ծակին մէջէն , օր մը , մուկը տեսաւ կատուն .
«Ինչո՞ւ համար , ըստ , չարիք կ'ընես մեզ գուն .
Խեղճ մուկերը հասցուցած չեն քեզի վիճաս .
Եթէ ճանչնաս զանոնք , դուն դոհ պիտի մընաս :
Գիշեր ցորեկ ինչո՞ւ ըզմել կը հալածես(1) .
Կ'ուղիս , քեզի բաժին հանեմ(2) կերած հացէս ,
Եւ հաշարւինք , մըտերմանա՞նք իրարու հետ ,
Վրէժն(3) ու քէն(4) ա'լ մեր մէջէն ըլլան անհետ(5) :
— Բարի մուկ մը կ'երեւաս դուն և խելացի .
Այդ խօսքերսդ բարձր ու վըսեմ(6) շատ սիրեցի .
Կ'ուղեմ ըղքեղ մօտէն տեսնել . ելի՛ր ծակէդ .
Յուցո՞ւր ինձի սա մնուշիկ հասակըդ գէթ(7) :
Առաջ եկուր , ի՞նչ կը վախնաս , անոր կ'ըսէր .
Ես ոչ քեզի , ոչ քու ցեղիդ չեմ վիճասեր :
Մուկն անխոհեմ ելաւ ծակէն տոտիկ տոտիկ .
Կատուն ցատքեց ու դայն ըրաւ բըզիկ բըզիկ :

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Միշ զգոյշ կեցէ՛ շողոյրնեւ-

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) Կը հալածես . — Ետեւէն կ'իյնաս :
- (2) Բաժին հանեմ . — Մաս մը տան :
- (3) Վարէծ . — Չարիքի փոխարէն չարիք :
- (4) Գթէց . — Հակառակութիւն :
- (5) Ս. նիետ ըլլան . — Վերնան :
- (6) Վասմ . — Շատ բարձր :
- (7) Գեկ . — Գոնէ :

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ . — Մուկը զնկ տեսաւ : — Ի՞նչ ըստ անոր : — Կատուն ինչ պատասխանեց :

18. ՎՆԱՍԱԿԱՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ

Կը տեսնէ՞ք սա աղուոր թիթեռնիկը դեղին ու կարմիր թեւերով , որ ծաղկէ ծաղիկ կը թռչի . քանի մը օր առաջ տղեղ թրթուր(1) մըն էր անիկա :

Թիթեռնիկը մեռնելէն քիչ առաջ շատ մը հաւկիթներ կ'ածէ , որոնց մէջէն պղափիկ թրթուրներ կ'եղեն :

Թրթուրները վնասակար անաստներ են և պարտէղներուն ու արտերուն(2) հունտերը կ'ուտեն :

Ուստի պարտիզանները , ձմեռը անցնելէ ետքը , թրթուրները դեռ հաւկիթ չածած , անոնց բոյները կ'աւրեն :

Զորեակը(3) , զոր գերձանի մը կապելով ըլզ ըլզ կը թոյնէք , շատ վտանգաւոր է ցորենի դաշտերուն և պարտէղներուն :

Զորեակն էզը , մնոնելէ առաջ , յիսուն հասի չափ հաւկիթ կ'ածէ , որոնց ամէն մէկուն մէջէն մէյմէկ հատ ճերմակ որդ կ'եղէ :

Այդ ճերմակ որդերը տունկերուն արմասները կը կրծեն և կը չորցնեն :

Տղա՛ք, ջորեակները սպաննեցի՛ք, բայց մի՛ դպչիք
թռչուններուն բոյնին :

Փոքրիկ թռչունները այդ վեստակար որդերը կ'ուտեն
և այսպէս կը սպածառանեն այզիներն ու գաշտերը :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(¹) Թորուր. — Որդի

(²) Սրբ. — Յորենի դաշտ

(³) Զորեակ. — Խոշոր միջատ (^{առաջ ու հետո ու առաջ ու հետո}) :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Թրթուրները ուրկէ կ'ելլեն: — Թրթուրները օգտակար անասուններ են: — Պարտիզապանները ինչ կ'ընեն թրթուրներուն: — Զորեակը ինչ վնաս կրնայ հասցնել: — Զորեակին հաւկիթին մէջէն ինչ կ'ելլէ: — Ճերմակ որդերը ինչ կ'ընեն: — Պէտք է թռչուններուն բոյներուն դպչիլ: — Փոքրիկ թռչունները ինչ բանի օգտակար են:

19. ԱԳԱՀԻՆ ԿԱՊԻԿԸ

Ժամանակաւ հարուստ մարդ մը կար այնքան ագահ(¹)
որ փարայ մը չէր տար աղքատներուն:

Տանը մէջ մէկը չունէր, բաց ի կապիկէ մը, զոր
աժան զինովլ զներ էր, աւելի սուղ ծախելովլ զրամ
շահելու յոյսովլ:

Օր մը, երբ ագահը զուրս եղեր էր, կապիկը տեսաւ
որ զրայիլն աղջիկը պատուհանէն տասնոց մը նետեց
աղքատի մը: Անմիջապէս ինչքն ալ վնաց տէրոջը մնտուկը
բացաւ, և մէջը գտնուած բոլոր ոսկիները բուռ բուռ(²)
փողոց թափեց:

Բոլոր անցորդները վաղեցին, ժողվեցին ու մեկնե-
ցան:

Մնտուկը զրկիթէ պարագուեր էր, երբ ագահը տուն
դարձաւ, ու եղածը տեսնելով սարսափած մնաց:

— Անիծեա՛լ կմնպանի,
գոչեց, կմնպանիին սպառ-
նալով(³), սլիտի սպան-
նեմ զըել:

Բայց զրայիլն աղջի-
կը թող չտուաւ, խոս-
տանալով(⁴) որ աղէկէ զի-
նովլ մը ծախու կ'անէ
զայն, ու կատղած մար-
դուն ըստաւ.

— Այդչափ մի՛ բար-
կանար. քու զրամդ քեզի
օգտաւ չունէր, կարելի է
ուրիշն օգտակար կ'րի-
լայ:



ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Ազահ մի՛ ըստավ, որովհետեւ ազահ
մարդուն դիզած դրամը շատ անզամ մեկին ի մեկ ձեռփեն
կ'երթայ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ


(¹) Սպահ. — Ան որ զրամը շատ կը սիրէ միայն դիզելու համար:

(²) Բուռ բուռ. — Ափով լեցուն:

(³) Սպառնալ. — Մէկը վախցնել:

(⁴) Խոստանալ. — Խօսք տալ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Հարուստ մարդը ինչն փարայ մը չէր տար
աղքատներուն: — Տանը մէջ ու ունէր: — Ինչն զնած էր այդ կա-
պիկը: — Օր մը կապիկը ինչ բրաւ: — Անցորդները ինչ ըրին: — Երբ
ազահը տուն դարձաւ, ինչ եղաւ: — Ի՞նչ ըստաւ: — Դրայիլն աղջիկը
ինչ ըստաւ ազահին:



20. Դ Օ Դ Օ Շ Ը

«Եկուր, Պետրոս . Տիրան, նայէ՛
Սա գողօշը⁽¹⁾ ի՞նչ տղեղ է ,
Կըսէր Յակոբ եղբայրներուն .
Եկէք քար մը զարնե՞նք զըլիսուն :»
Եւ ինք առաւ փայտ մը երկայն .
Խոշոր քար մ'ալ առաւ Տիրան ,
Ու դօդոշն քով վաղեցին
Որ ըսպաննեն խեղճ կենդանին :
Եշ մ'այդ պահուն որ սայլակ⁽²⁾ մը կը քաշէր ,
Հոն հասեր էր :
Պիտի կովսէր կենդանիին վրայ թաւ⁽³⁾ .
Կանգ առաւ :
Մէկզի զընաց ըզդուշաւոր⁽⁴⁾
Որ չընդմէ զլուխն անոր :
Յակոբ տեսաւ յուղմունքով մեծ
Պւ իր ձեռքին քարը ձգեց .
«Ի՞նչ կընէինք , ըստ անոնց , եղբայրնե՞ր .
Մենք սա էշէն աւելի չար ենք եղեր :»

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Պէտք յէ անզրուրեամբ վարուիլ
անասումներուն հետ :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Պօղօ . — Գորտի նմանող տղեղ կենդանի մը :


(2) Սայլ . — Բեռ կրող կառք :

(3) Թաւ . — Հաստ :

(4) Զգուշաւոր . — Քաշուելով :

(5) Ցուզմունիով . — Սիրտը ելլելով :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ . — Յակոբ ինչ կ'ըսէր իր եղբայրներուն ; — Յակոբ ծեռքը ինչ առաւ : — Տիրան ինչ առաւ : — Երկուքը մէկտեղ ինչ ըրին : — Այդ պահուն ով հասեր էր այդ տեղ : — Եշը ինչ ըրաւ : — Ինչո՞ւ մէկդի զնաց : — Տիրան ինչ ըրաւ : — Տիրան ինչ ըսաւ :



21. Ի՞ՆՉՈՒՄ ՊԷՏՔ Է ՎԱՐՈՒԻՆՔ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Մեր իրաւունքն է գործածել անասունները այն գործերուն որոնց յարմար են , բայց երբեք իրաւունք չունինք զանոնք չարչարելու :

Զիերը բեռ կը կրեն . բնական է որ աշխատին և յոդին իրենց գործին մէջ : Երբ ծուլութիւնը ընեն , և իրենց ուժին համեմատ չուզեն աշխատիլ , ներելի է խարազանի⁽¹⁾ հարուած մը տալ անոնց . բայց սրափ դէմ է զանոնք սաստիկ ծեծել իրենց կարողութենէն վեր բաներ ընել տալու համար :

Եղերը և ոչխարհները մեր մնունդին կը ծառայեն , և վայրապ⁽²⁾ բան մը չէ զանոնք մորթելլ : Սակայն գարշելի⁽³⁾ բան է զանոնք չարշարելլ բապաննելէ առաջ : Մենք պարտական ենք զանոնք աղէկ իննամելու և աղէկ մնուցանելու , և պատսպարելու⁽⁴⁾ զա-

նոնք ցուրտէն , արեւէն ու անձրւէն : Արդէն մեր շահն ալ այսպէս կը պահանջէ : Աղէկ մնած ձի մը , որ աղէկ կը նայուի , որ քրաննելէն վերջը ցուրտ չ'առներ , որ շատ չ'յոդնիր , աւելի երկար կ'ապրի և կրնայ աւելի օգտակար ըլլալ մեզի :

Նոյն իսկ մեզի վեսակար եղող անասունները պէտք չէ չարչկել : Սասոյդ է թէ իրաւունք ունինք ինքզինքնիս անոնց դէմ պաշտպանելու համար ջնջել զանոնք , բայց անգլութեամբ⁽⁵⁾ պէտք չէ վարուիլ հստերնին և պէտք չէ վաստաբար⁽⁶⁾ օդուտ քաղել անոնց տկարութենէն :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Խարազան . — Մարակ (բարեկ) :

(2) Վայրագ . — Կատաղի :


(3) Գարշելի . — Քանելիք :

(4) Պատսպարել . — Պաշտպանել :

(5) Անգրուրեամբ . — Առանց մեղնալու :

(6) Վաստաբար . — Իրմէ տկարին վրայ բռնանալով :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ . — Ի՞նչ տեսակ գործերու կրնաք գործածել անառունները . Զիերը ինչ կերպով պատժել ներելի է , երբ չուզեն աշխատիլ : Եղերը եւ ոչխարները ինչի կը ծառայեն : Ի՞նչ տեսակ արարք է սպաննելլ : Առաջ զանոնք չարչարելլ : Ինչու աղէկ մնած մը աւելի օգտակար կ'ըլլայ մեզի : Ո՞ր պարազային մէջ իրաւունք ունինք ջնջել վնասակար անասունները :



22. ԱՆՈՒԷՍՆ ՈՒ ԱՐԱԳԻԼԸ

Աղուէսը⁽¹⁾ օր մը սեղան պատրաստեց մացառի⁽²⁾ մը չուքին տակ , և արագիլը⁽³⁾ ճաշի հրաւիրեց : Ճաշը պարզ էր , մէկ տեսակ մը ապուր միայն զոր տափակ պնակի մը մէջ լեցուցած բերաւ :

Արագիլը, որուն կտուցը շատ երկայն ու բարակ է, չկրցաւ փրամք մը բան ուտել այդ պնակին մէջէն, և բոլոր կերակուրը աղուէսը ինք լսովեց:

Արագիլին սիրոը շատ վիրաւորուեցաւ այս անքաղաքավար հիւրլնկալութենէն⁽⁴⁾, և միտքը դրաւ որ ինք ալ խաղ մը ընէ անոր փոխարէն:

Ուստի քանի մը շաբաթ ետքը դնաց աղուէսին աղաչեց որ ճաշի գայ իրեն. «Կը խօսինք, կը խնդանք, կ'ուտենք, կը խմննք, և աղուոր ժամանակ կ'անցընենք», » ըստ անոր:

Աղուէսը ուրախութեամբ ընդունեց այս հրաւէրը, և որոշեալ ժամուն ելաւ դնաց:

Համեղ կերակուրին հոսք աշխարհք բռներ էր, և աղուէսին ախորժակը հետզհետէ աւելի կը բացուէր:

«Այս ինչ աղուոր բաներ պատրաստեր ես, կ'ըսէր արագիլին. շատ ծախքէ ելեր ես, սիրելի բարեկամն, » ու անհամբեր կ'սպասէր համազամ⁽⁵⁾ ճագաբներուն որոնք շամփուրին⁽⁶⁾ վրայ շարունակ կը դաւնային:

Մէյ մնա ալ նայիս, աղուոր ամանի մէջ սեղան բերուեցաւ ճագարին միաը սքանչելի խորոված. դժբախտաբար ամանին բերանը նեղ ու վիզը շատ երկայն էր:

Արագիլը անմիջապէս կտուցը խոթեց ու սկսաւ ախորժակով ուտել:

Բայց աղուէսին ցոռւկը⁽⁷⁾ լայն էր ու անոր մէջ չէր մոներ:

Ուստի անօթի ծարաւ իր տունը դարձու, սասափել նեղացած, ականջները կախ:

Մինչ արագիլը խնդալով կը պառար ետեւէն. «Անուշներ ըլլայ, աղուէս եղբայր. երբ որ կ'ուղես հրամմէ նորէն: »

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Ինչ որ ընես, ան կը գտնես. ուսի պէտք է բարութեամբ ու խաղաղարութեամբ վարուիլ անենուն հետ, երե կ'ուղենի որ անոնի աղ նոյնպէս վարուիլ մեզի հետ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

(1) Աղուէս. — Զորքուսնի մը որ հաւերը կը խեղէ:

(2) Մացառ. — Փշոտ ծառ:

(3) Արագիլ. — Երկայն սոտերով, երկայն կտուցով թռչուն մըն է (լէտէ):

(4) Հիւրենկալութիւն. — Հիւր ընդունիլ:

(5) Համադամ. — Համով:

(6) Շամփուր. — Սրածայր բարակ երկաթ որուն վրայ կ'անցընեն միսը եփելու համար (ժէ):

(7) Ցուուկ. — Զորքուսնիներու քիթն ու բերանը:

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Աղուէսը նւր սեղան պատրաստեց: — Զնիլ հրաւիրեց: — ծաշը ինչ ամանի մէջ բերաւ: — Արագիլը ինչու չկրցաւ ուտել: — Ո՞վ կերաւ կերակուրը: — Արագիլը ինչ ըրաւ ասոր փոխարէն. — Արագիլը բերած կերակուրը ինչ տեսակ ամանի մէջ դրուած էր: — Ո՞վ կերաւ այդ կերակուրը: — Ինչու աղուէսը չկրցաւ ուտել: — Արագիլը ինչ պոռաց աղուէսին:

ԳԱՌՆՈՒԿՆԵՐ

Տըղա՛ք, տեսէ՛ք, ձեր մօտիկ
Մինչ ոչխարներ խասուալիկ⁽¹⁾
կ'արածին⁽²⁾,

Իրենց քով կան գիրգ⁽³⁾ ու գէր
Սիրուն, փոքրիկ շատ ճագեր
Նորածին:

Ի՞նչ անսեղ են, ի՞նչ սկրուն,
Նայուածքն անոնց աչքերուն
Բայցուած նոր,
Եւ խալ⁽⁴⁾, անփորձ շարժումնին
Ի՞նչ անուշիկ բան մ'ունին
Գեղաշնորհ⁽⁵⁾:

Անոնք անհոգ և անքէն⁽⁶⁾
Տեսէք հոս հոն կը ցատքին
Անտարբեր,
Եւ խոսերուն վըրայ թարմ⁽⁷⁾
Կը թափառին տարմասարմ⁽⁸⁾
Տարուբեր⁽⁹⁾:

Եւ մայրն ոչխարն ալ յուշիկ⁽¹⁰⁾
Իր մայրնոնին⁽¹¹⁾ անուշիկ
Սիրազին⁽¹²⁾,
Թըրթուուն⁽¹³⁾ ձայնով մ'ընտանի
Կը կանչէ, հոգ կը տանի
Գառնուկին:

Գառնուկներուն պէս և դուք,
Որ չոնիք հոգ մամառք
Ու ցաւեր,
Տըզա՛ք, դուք որ խընդազին⁽¹⁴⁾
Կը ցատքէք ձեր ծընողին
Քովի ի վեր.

Մի՛ թափառիք շատ. ճամբան
Զեղ կը պակսի դեռ շատ բան.
Գիտցէք թէ
Չեր հովուուհին գեռատի⁽¹⁵⁾


Չեր մայրն է որ միշտ պիտի
Զձեղ կըրթէ:
Դուք պէտք ունիք ամէն օր
— Մինչև մեծնաքը — միշտ անոր
Խընամքին.
Զեղմով չունի հանգիստ ան.
Գիրկն անոր՝ ձեղ ապաստան⁽¹⁶⁾
Մ'է անզին:

ԱՆՔՍԱՆԴՐ ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) Խատուտիկ. — Գոյնզգոյն:
- (2) Կ'արածին. — Խոտ կ'ուտեն արօտին մէջ:
- (3) Գիրզ. — Փափուկ:
- (4) Խալ. — Անվարժ:
- (5) Գեղաւենորհ. — Գեղեցիկ և վայելուչ:
- (6) Ս.նիւն. — Առանց հակառակութեան:
- (7) Թարմ. — Նոր բուսած:
- (8) Տարմատարմ. — Խումբ խումբ:
- (9) Տարուբեր. — Երթալով զալով:
- (10) Յուշիկ. — Կամացուկ:
- (11) Մայրին. — Ոչխարին ձայնը:
- (12) Սիրազին. — Սիրով:
- (13) Թըրթուն. — Դողդուացող:
- (14) Խնդազին. — Ուրախութեամբ:
- (15) Գեռատի. — Երիտասարդ:
- (16) Ապաստան. — Պաշտպանուելու տեղ:

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ոչխարները ինչ կ'ընեն: — Իրենց քով նվկայ: — Իրենց նայուածքը ինչ ունի: — Անոնք ինչպէս կը ցատքեն: — Ո՞ւր կը թափառին: — Մայր ոչխարը ինչ կ'ընէ: — Այդ զառնուկ: — Ո՞ւր կը թափառին: — Մայր ոչխարը ինչ կ'ընէ: — Այդ զառնուկ: — Ներուն պէս ուրիշ նվկ կը ցատքէ: — Ո՞վ է ծեր հովուուհին: — Անոր գիրկը ինչ է ձեզի համար:



24. ԱՆԱՍՈՒՆԵՐՈՒՆ ՄՈՐԹԸ


Անասուններուն մորթը զանազան արհեստներուն մէջ կը գործածուի, և շատ օգտակար է մեզի:

Երբեմն մորթը ամբողջովին կը գործածեն իր ստեռներով⁽¹⁾. այն ստեռն մուշտակ կը կոչուի: Երբեմն միայն ստեռները կը գործածուին իրենց մորթէն բաժնելով զանոնք. Երբեմն ալ միայն մորթը կը գործածուի առանց ստեռի:

Ամէնէն աղուոր մուշտակները ցուրտ երկիրներէ կու գան: Որքան օդին ջերմութիւնը պակաս ըլլայ, անասունները այնքան աւելի թանձր⁽²⁾ մուշտակ կ'ունենան. իրենց ստեռները նուրբ, երկար և մետաքսի պէս փայլուն կ'ըլլան: Զմեռը զարնուած անասուններուն մուշտակները ամէնէն աւելի յարգի են:

Ամէնէն նուրբ մուշտակները կը գործածուին վերարկուներ, վլխոյներ և ձեռնամուշտակներ⁽³⁾ շինելու:

Շատ յարգի են սամոյըր, կղաքիար, նաև հիւսիսային սկիւոր և աղուէսը: Առիւծի, վագրի, յովազի, գայլի և արջի մուշտակները, որոնք կոչտ են, կը ծառային գորգեր շինելու:



Զէք կրնար երեւակայել, աղաք, թէ որքան շատ անասուններ կը սպաննեն, և մորթերնին կը քերծեն, մուշտակ շինելու համար: Դիտուած է որ միջին հաշուալ ամէն տարի Հիւսիսային Ամերիկայէն 10 միջինն մորթ կուգայ, Ասիոյ Հիւսիսային կողմէն 5 միջինն, ու Եւրոպայէն 9 միջինն:

Հիւսիսային Ամերիկայի մէջ այդ խեղճ անսասունները կը հալածեն հազարումէկ միջոցներով, հրացաններով, թոյնով, թակարգներով⁽⁴⁾: Գանատայի և Սիակերիոյ մէջ այդ որարդութեամբ զբաղող մարդիկ կէս-վայրենիի կեանք կը վարեն:

Գիտէք թէ ի՞նչ տաք պահող կերպամներ կը շնուին բուրդով. ձեր անկողիններուն ծածկոյթները, ձեր ձմեռուան զգեսանները բուրդէ շնուած են: Բուրդը ոչսարին ստեւն է. իր երկարութիւնը 3 հարիւրորդամէթիքէն մինչեւ 30 հարիւրորդամէթիքը կրնայ ըլլալ: Ամէնէն նուրի և ամէնէն երկար բուրդը մերինս կոչուած ոչսարինն է:

Գալիսան վերջերը ոչսարը կը խուղին⁽⁵⁾, բուրդը կը լուսն, կը մաքրեն. յետոյ կը սանարեն, կամ կը քղեն, կը մանեն⁽⁶⁾ ու կը գործեն:

Բուրդը մանելու համար, քանի մը թել մէկտեղ կ'ուլորեն և մէկ գերձան մը կը շնուն. յետոյ սատայնամնկին⁽⁷⁾ կը տանին. սոստայնանկը այդ գերձանները դէմ առ դէմ բերելով կը գործէ և կտաւ կը շնէ, որով գերձակը ձեզի հագուստ կը ձեւէ ու կը կարէ:

Մորթին վրայի ստեւնները հանելէ և զայն աղէկ մը մաքրելէն ետքը, կը գործածեն ոսնամաններ, ձիու կաղմածքներ⁽⁸⁾ և ուրիշ հազարումէկ առարկաններ շնուրու: Եթէ մորթը առաջուց չմաքրուէր և կարդ մը գործողութիւններու չենթարկուէր, շուտ մը պիտի փուէր և բանի մը չպիտի ծառայէր, բայց երբ այդ գործողութիւնները կտարուին, մորթը կաշի կը դառնայ, և ջուրին մէջ չ'աւրուիր:

Կարծր կաշնարը եղան մորթէ կը շնուին և կօշիկի ներքաններու⁽⁹⁾ կը գործածուին: Կովուն, հորթին, ձիուն մորթը կակուղ կաշի կը վերածուի: Ամէնէն նուրը մորթերէն կը շնուին զբանապահակներ⁽¹⁰⁾, ձեռնոցներ, և այլն:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Ստեւ. — Չորքոտանիններու վրայի մազերը:

(2) Թանեձր. — Առատ և հաստ:

(3) Ջեռնամուսակի. — Ջեռքերը ցուրտէն պահելու համար մուշ-

(4) Թակարդ. — Կենդանինները բռնելու զործիք:

(5) Խուզել. — Վրայի մազերը ամբողջովին կտրել:

(6) Մանել. — Դերձանի ձև տալ:

(7) Ռատայնանկ. — Կտաւ շնող:

(8) Կազմածք. — Ջիուն համետը, փոկերը, և այլն:

(9) Ներբան. — Կոշկին կամ ոտքին տակի մասը:

(10) Դրամապահակ. — Դրամ պահելու աման:

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ. — Մուշտակը ի՞նչ է: — Ամէնէն աղուոր մուշտակները նորիէ կու զան: — Ո՞ր անասուններուն մուշտակները ամէնէն աւելի յարզի են: — Ամէնէն նուրբ մուշտակները ի՞նչ շինելու կը զործածուին: — Բուրդէ ի՞նչ առարկաներ կը շնուին: — Բուրդը ի՞նչ է: — Ամէնէն նուրբ բուրդը որովհարինն է: — Ի՞նչ կ'ընէ ոստայնակը: — Դերձանկը: — Կարծր կաշները ի՞նչ բանի կը զործածուին:

25. ԾԱՂՐԱՆՔԻՆ ՊԱՏԻԺԸ

Ամառուան մէջ, կիրակի առառու մը, ողնին⁽¹⁾ դաշտերը պարակու գնաց, մինչ իր կինը, տնակին մէջ, ցորեկուան կերակուրը կը պատրաստէր:

Մացառի մը մօտ նապաստակ մը ելաւ դիմացը, ու հարցուց իրեն:

— Ի՞նչպէս եղեր է որ ասանկ գեղեցիկ առառու մը դաշտ եղեր ես:

— Պարտեկու եղայ, պատասխանեց ողնին:

Պարտեկու, ըստ նապաստակը խնդարով: այդ ծուռ մրունքներով ի՞նչ աղուոր պտոյտ կ'ըլլայ:

Այս խօսքը ողնիվն ջիղերուն դպաւ, և ինքիվնքէն հղելով պոռաց.

— Կը կարծես թէ քու սրունքներդ իմիններէս աղջէկ են:

— Ատիկա տարակոյս չի վերցներ:

— Կը սիսալս, գոչեց ողնին. զբաւ կը դնեմ որ ես քեզմէ շուտ կը վաղեմ:

— Եյդ ծուռ սրունքներով վդ, իմնդ ես, ինչ ես, պատասխանեց նապաստակը. բայց փորձե՞նք, եթէ կ'ուզես: Ի՞նչ զբաւ դնենք:

— Շիշ մը գինի և օխա մը ստեղլին(2):

— Շատ աղէկ, օ՞ն, սկսինք:

• Ո՞չ, առարկեց ողնին. ես այս առառու գեռ բան մը չեմ կերեր. հոս սպասէ՛. տուն երթամ, պատառ մը բան ուտեմ. կէս ժամին կու գամ:

Նապաստակը հաւանեցաւ, և փշոտ կենդանին շխտակ տուն վաղեց, միտքը դնելով որ աղուոր խաղ մը խաղայ անդութ անասունին որ զինքը ծաղրեր էր:

— Կնի՛կ, ըսաւ, շ'ւտ հետո դաշտ եկուր: Նապաստակի մը հետ շիշ մը գինի և օխայ մը ստեղլին զբաւ զրի որ ես իրմէ աղէկ կը վաղեմ:

— Խենդեցա՞ր, ի՞նչ եղար, ըսաւ խեղճ կնիկը գող եղելով. դուն նապաստակին հետ կրնա՞ս մրցիլ:

— Ատ իմ զիանալիք բանս է. դուն իմ գործիս մի՛ խառնուիր, միայն հնազանմէ՛:

Կինը անմիջապէս ճամբայ ելաւ, և ամուսինը հետեւ եալ հրահանգները(3) տուաւ անոր:

— Աղէ՛կ մտիկ ըրէ. սա մեծ դաշտին մէջ պիտի վազենք. նապաստակը մէկ կողմին, և ես՝ միւս կողմին: Դուն այստեղ պահուըտէ, և երբ նապաստակը մօտենայ, երեւան եղիր ու ու ըսէ՛. «Ես քեզմէ առաջ հասայ:

Յետոյ կնոջը ցոյց տուաւ պահուըտելիք տեսը, և ինք հեռացաւ:

Նապաստակը որ իրեն կ'սպասէր, «Մէկ, երկու, երեք» գոչեց, ու նետի պէս մնենացաւ: Ողնին մէկ քանի քայլ առաւ միայն, յետոյ վոսի մը մէջ պահուըտեցաւ:

Երբ նապաստակը գաշտին ծայրը հասաւ, ողնին կինը երեւան եղելով գոչեց. «Ես քեզմէ առաջ հասայ:»

Սրագաքայլ(4) կենդանին ապշած(5) մնաց, որովհեաւ երկու ողնիները ճիշտ իրարու կը նմանէին, ու ստիպուեցաւ վճարել շիշ մը զինին և օխայ մը ստեղլինը, որուն չուրովը աղուորիկ ապուր մը եվից աղնիին կինը իրիկուան ճաշին համար:

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Պէտք յէ երբեք ծաղրեղ ուրիշները, որովհիեւ ծաղրողը շատ անզամ ծաղրանի առարկայ կ'ըլլայ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Ողնի.** — Կենդանի մը որուն մարմինը ամբողջ փուշերով ծածկուած է:


(2) **Ստեղլին.** — Կարմիր պտուղ մը (հաւած-է):

(3) **Հրահանգ.** — Պատուէրի

(4) **Սրագաքայլ.** — Շուտ քալողի

(5) **Սպած.** — Շփոթած, շուարած:

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ողնիին դիմացը ով ելաւ: — Նապաստակը ինչ հարցուց ողնիին: — Ի՞նչ պատասխանեց ողնին: — Նապաստակը ինչ ըսաւ անոր: — Ողնին ինչ բանի գրաւ դրաւ: — Յետոյ ողնին ով գնաց: — Ողնին ինչ ըսաւ իր կնկանը: — Կինը ինչ ըրաւ: — Ողնին ինչ հրահանգ տուաւ իր կնկանը: — Նապաստակը ինչ ըրաւ: — Ողնին ինչ ըրաւ: — Ողնիին կինը ինչ ըրաւ: — Դրաւը ով շահեցաւ: — Ո՞վ վճարեց շիշ մը զինին եւ ստեղլինը:



26. ՓԻՍԻԿՈ

Փափուկ մուշտակով⁽¹⁾ աղուրի՛կ փիսիկ,
Եկուր քընացիր հոս ծունկիս վըրայ,
Աչուկոդ գոյէ՛, և մըշիկ մըշիկ
Հանդէ՛ հանդարախիկ, քունդ անո՞ւշ ըլլայ:
Դուն չար կատու չես, չես ճանկըռտեր զիս,
Օր մը դըպած չես իմ թել մը մազիս:
Փայլուն աչուկներդ յակինթի⁽²⁾ նըման,
Երբ ինծի նայիս, կը ինսդան կարծես,
Ու թաթիկներդ ալ թաւիչ⁽³⁾ կը դառնան
Երբ անսնց ծայրով իմ գէմքըռ շոյես⁽⁴⁾:
Դուն դող կատու չես, չես լացըներ զիս
Օր մը դըպած չես հացիս կամ կաթիս:

ԲԱՑԱՏՐՈՒԹԵՒՆՆԵՐ


(1) Մուշտակ. — Անասունի մազոտ մորթ (+է-րֆ):

(2) Յակինթ. — Ծանրազին կարմիր քար մը (է-ս+ս-թի):

(3) Թաւիչ. — Մազոտ մետաքսէ կերպաս մը (+ս-րէֆէ):

(4) Շոյես. — Գոյես:

ՃԱՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ կ'ըսես փիսիկիդ: — Փիսիկդ չար է, —
կը ճանկուտէ: — Փիսիկիդ աչուկները ինչի կը նմանին: — Թաթիկները
ինչպէս կ'ըլլան, երբ գէմքդ շոյէ: — Փիսիկդ զքեզ կը լացնէ:



27. ԱԼԿԵՈՆԻՆ⁽¹⁾ ԲՈՅՆԵ

Օդոսոսս ամսուան մէջ
զիշեր մը, սև ամպեր արագ
արագ հորիզոնէն վեր կը
բարձրանային: հովը սկսեր
էր փչել: փայլակները կը

շոլային⁽²⁾ և հեռուէն կը լսուէր որոտումին խուլ գու-
ռումը⁽³⁾:

Լուսիկ աճապարանքով⁽⁴⁾ իր ծաղկամանները ներս
կ'առնէր:

Յանկարծ վոթորիկը պայթեցաւ⁽⁵⁾ ուժգին⁽⁶⁾:

Փոքրիկ աղջիկը սարսափած փախաւ, պոտալով:
— Մայրի՛կ, մայրի՛կ, ո՞ւր ես:

— Հոս եմ, զաւա՛կս . ի՞նչ կայ :

— Տեսա՞ր սա սարսափելի փայլակը որ կրակէ օձի կը նմանէք : Լսեցի՞ր որոստմին ստակալի ձայնը : Ո՞հ , որքան կը վախնամ . բոլոր անդամներս կը դողան կոր :

— «Հանդարսէ՛ , սիրելի աղջի՛կս , քովս եկուր : Երբոր երկինք կ'որոտայ , պէտք է խորհիլ թէ շատ հաղուագէպ է⁽⁷⁾ որ կայծակէն աղէտք⁽⁸⁾ մը յառաջ դայ : Տե՛ս , աղջիկս , ես մինչև այս տարիքս , երբեք այդ տեսակ արկածի⁽⁹⁾ մը ականատես չեմ եղած⁽¹⁰⁾ : «Եւ յետոյ , ի՞նչ օգուտ ունի վախնալով . եթէ աղէտք մը պիտի ստահի , քու վախնալովդ չես կրնար անոր առաջքը առնել :

«Մտի՛կ ըրէ :

«Աղիեռն անունով թոչուն մը կայ , որ իր բոյնը ծովուն եղերքը կը շնէ , ժայռերուն մամուռին⁽¹¹⁾ մէջտեղը : Այս բոյնը փոքրիկ ծակ մը ունի երկինքին կողմէ : Թուխսը⁽¹²⁾ հոնկէ շոնչ կ'առնէ :

«Փոթորիկին ատեն ծովը կ'ալեկոծի , ջուրը կը բարձրանայ , հովը կը փչէ մողեղին⁽¹³⁾ և բոյնը կը ցնցէ⁽¹⁴⁾ : Սալայն , մայրը հանգարտ կը քնանայ առանց վախնալու որ իր ձագերուն վնաս մը կը համփ , որովհետեւ շատ հաղուագէպ է որ ալեկոծ ծովը թուխսը կուլ տայ⁽¹⁵⁾ :

«Մենք ալ ալիկնին պէս ըլլա՞նք , սիրելի՛ պղափկ աղջիկս , և երբե՞ք մեր յոյսը չկտրեն՛ք նախախնամութենէն կեանքի ցաւերուն , տրամութիւններուն և փոթորիկներուն միջոցին :»

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ . — Մարդ ինչ դժբախտութեանց աղիանդիսի , պէտք չէ յուսահատի , որովհետեւ Աստուած կ'ողումի ամեն անենց որ իրեն կը դիմեն հաւատով :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) Աւկենն . — Ծովային թռչուն մը :
- (2) Կը ըողային . — Կը փայլէին :
- (3) Պոռում . — Մեծ աղմուկ :
- (4) Սնապարանեով . — Փութով , շուտով :
- (5) Պայրեցաւ . — Հոս կը նշանակէ՝ մէջտեղ ելաւ :
- (6) Ռւճգին . — Ռւճով :
- (7) Հազուադէպ է . — Շատ քիչ կը պատահի :
- (8) Սղէթ . — Մեծ դժբախտութիւն :
- (9) Վրկած . — Դժբախտ պատահար :
- (10) Ականատես չեմ եղած . — Աչքովս չեմ տեսած :
- (11) Մամուռ . — Քաքերու վրայ բումոնդ խոտ մը (Եօսուն) :
- (12) Թուխս . — Հաւերուն և թռչուններուն նոր ծնած ձագերը :
- (13) Մոլեգին . — Կատղած :
- (14) Ցնցել . — Ռւճով երեցնել :
- (15) Կուլ տալ . — Կլիել :

ՃՐԱՀԱՆԳՆԵՐ . — Գիշեր մը ինչ պատահեցաւ : — Լուսիկ ինչ ըստ . — Ինչ ըստ իր մօրը : — Մայրը ինչ պատախանեց իր աղջը կանք : — Շատ անգամ կայծակէն աղէտք յաւաջ կու զայ : — Վախնալը օգուտ ունի : — Ալիկնը ուր կը շնէ իր բոյնը : — Թուխսը ուր կէ շոնչ կ'առնէ : — Երբ փոթորիկ ըլլայ , մայրը կը վախնայ :

28. Ս. ՍԱՐԳՍԻ ՍԱԳԸ

«Այսօր անունիս օրն է , ըստ փոքրիկ Սարգիս իր եղբայրներուն ու քոյրերուն . այս իրիկուն խորոված սագ մը պիտի ուտենք :»

Երբ մութը կոխեց , լոյսերը վառեցին , և աղաքը զուարթութեամբ վագեցին , տեղերին նստեցան ճաշ սեղանին շուրջը , անհամբեր սպասելով խոստացուած կերակուրին :

Վերջապէս սպասուհին եկաւ, և կրակին առջև չամփուրին⁽¹⁾ անցուած սագը դիտելով, «Դեռ կէս ժամպէտք է, ըսաւ, որ աղէկ մը եփի»:

Տղաքը, այս խօսքերը լսելով, սկսան լալ պոռալ: Այն ատեն սպասուհին, վարպետութիւն մը բանեցնելով, ըսաւ անոնց. «Խելօք կեցէք. այսօր սարսափելի⁽²⁾ աշապիւնիւկ մը կը պտրտի փողոցները, և անտուակ տղաքը տուպրակը կը դնէ կը տանի: Եթէ չուէք, սագը անոր կու տամ»:

Մանուկները այս խօսքերուն կարեւորութիւն չտուին, և սկսան ա՛լ աւելի պոռչտալ⁽³⁾ որ սագը բերէ:

Սպասուհին պատուհանը բացաւ, շամփուրը առաւ և պատուհանէն դուքս երկնցնելով, ըսաւ. «Ա՛ռ, աշապիւնիւկ, աս սագը դուն կեր, անուշներ ըլլայ»:

— Շնորհակալ եմ, պատասխաննեց հաստ ձայն մը փողոցէն:

Ճիշդ այդ վայրկեանին անօթի գող մը կ'անցնէր ցած պատուհանին տակէն, որ շամփուրը անցուած սագը յաշփառկելով փախաւ:

Մանչ աղջիկ սկսան աղաղակներ արձակել⁽⁴⁾, ողբալ, ճշել⁽⁵⁾:

Մայրեմնին, այս աղմուկները լսելով, քովերնին վազեց, ու պատահածը իմանալով՝ ըսաւ.

«Ահա՛ ձեր անհամբերութեան և որկրամոլութեան⁽⁶⁾ պատիժը, տղա՛քս: Այս իրիկուն սագի տեղ՝ պանիր հաց միայն պիտի ուտէք»:

Յետոյ սպասուհին դառնալով.

«Քանի՛ քանի՛ անգամ պատուիրած եմ քեզի, ըսաւ, որ ասանկ ուտաւ բաներ չպատմեն տղոց: Անմիտ անհաւզանդութիւնդ պատժելու համար, ամսականէդ վար պիտի դնեմ սագին և շամփուրին դինը»:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Տամփուր.** — Սուր երկաթ որոն վրայ միս կ'անցընեն և կը խորովին:
- (2) **Սարսափելի.** — Շատ վախնակիք:
- (3) **Պոռչտալ.** — Պոռալ կանչել:
- (4) **Աղաղակ արձակել.** — Պոռալ:
- (5) **Ճշել.** — Սուր ձայներ հանել:
- (6) **Որկրամոլութիւն.** — Շատակերութիւն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Սարգիս ինչ ըսաւ իր եղբայրներուն եւ քոյրելուն: — Երբ մութը կոփեց, տղաքը ինչ ըրին: — Սպասուհին ինչ ըսաւ տղոցը: — Տղաքը այս խօսքերը լսելով ինչ ըրին: — Սպասուհին ինչ ըսաւ: — Մանուկները լուցին: — Այն ատեն սպասուհին ինչ ըրաւ: — Փողոցէն ծայն մը ինչ պատասխանեց: — Ո՞վ էր այդ խօսքերը ըսողը: — Տղաքը ինչ ըրին: — Մայրերնին երբ պատահածը իմացաւ, ինչ ըսաւ:

29. ԷՄՄԱՆ ԵՒ ԹՌՉՆԻԿՆԵՐԸ

Ճիւնը սաստիկ կը տեղար
Ամպերն ի վար, օդն ի վար.
Գետինը սառ էր պատեր,
Եւ կարեր էր հողը քար.
Ճիւնը սաստիկ կը տեղար:

Թոչնիկները անօթի
Քաշուեր էին ա՛լ մէկդի.
Հաց չունէին ուտելու
Եւ ոչ հատիկ մը հունաի⁽¹⁾
Թոչնիկները անօթի:



Փոքրիկ կմման բարեսէր
Առառն պարսէզ կը վաղէր,
Եւ հաստ ու մեծ պատին տակ
Կը փշէր հաց, միրդ⁽²⁾ ու սկը
Փոքրիկ կմման բարեսէր:

— Զիւնին, բուքին⁽³⁾ տակ այսպէս,
Հարցուց հայրը, ինչ կ'ընես:
— Ինչ որ կ'ընես դուն, հայրի՛կ.
Թշուառներուն կ'օդնեմ ես
Զիւնին, բուքին տակ այսպէս:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Երբ հարկ լղայ դժբախ մը ախո-
փել, մի՛ խնայի՛ք ոչ ձեր յողնուրիւնը, ոչ ձեր ուժը:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Հուն. — Սերմ:

(2) Միրզ. — Պտուղ:

(3) Բուք. — Հովով խառն անձրեւ

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Օդը ինչպէս էր: — Գետինը ինչ եղեր էր: —
Թռչնիկները ինչ վիճակի մէջ էին: — Փորրիկ կմման ինչ կ'ընէր: —
Հայրը ինչ հարցուց էմմային: — Էմման ինչ պատասխանեց:



ՄԵՂՈՒՆԵՐԸ

Միջամներուն⁽¹⁾ մէջ շատ օգտակար կենդանի մըն է
մեղուն: Տեսա՞ծ էք իր փեթակը⁽²⁾, այսինքն մեղունի
ընակած տունը, ուրկէ կը հանեն խորիսիր. շատ մը ծա-
կերով շնուռած է խորիսիր. այդ ծակերը բջիջ կը կոչուին,
որոնց խրաքանչիւրին մէջ լեցուած է անուշանոտ և շատ
քաղցր հեղուկ մը, որ մեղր կը կոչուի:

Բջիջները մեղուներուն կողմէ կը շնուռին պարարտ⁽³⁾
նիւթով մը որ իրենց փորին տակ դակախներէն
կը վաղէ, և օդը տեսնելով կը կարծրանայ. այդ է մեղ-
րամոմը:

Առնե՞նք քիչ մը մեղրամոմ, և տաքցնե՞նք. կը հայի:
Անկէ կը շնուն միծամնծ ճրագներ⁽⁴⁾, մէջը պատրոյգ⁽⁵⁾
մը դնելով, որոնք եկեղեցիներու մէջ կը գործածուին և
կերոն կը կոչուին: Մեղրամոմէ կը շնուռին նաև լուց-
կիներ:

Մեղուները, որ աշխատանքէ չեն փախչիր, շատ
անգամ իրենց փեթակներէն կը հեռանան, գեղեցիկ եղա-

նակին, ծաղկիկներուն լամակէն⁽⁶⁾ քաղերու համար այն շաքարահամ հեղուկը որ նեկտար կը կոչուի: Երբ շատ մը նեկտար քաղեն, փեթակ կը բերեն: Այս է մեղրը գոր կը լիցնեն բջիջներուն մէջ:

Մի՛ կարծէք թէ մեղուները մեղի համար կ'աշխատին: Այսոնք ինքզինքնուն համար կ'աշխատին. երբ ձմեռը գայ, և գաշտերուն մէջ ծաղիկ չմնայ, իրենց պահած մեղրին չնորհիւ, անօթի չեն մեռնիր: Մեղուն ները լինայասէր⁽⁷⁾ և նախսատես⁽⁸⁾ միջաստներ են: Միայն թէ, որովհետև ձմեռը իրենց պէտք եղածէն աւելի մեղը կը շնեն, մեղի պէտք եղածին չսփ կ'առնենք ամսնց աւելորդէն: Այս կերպով թէ անսոնք գո՞ն կ'ըլլան և թէ մենք:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Միջատ.** — Շատ փոքրիկ անասուն (պէտքէ):

(2) **Փերակ.** — Մեղուներուն բնակարանը:

(3) **Պարարտ.** — իւղոս:

(4) **Ճրագ.** — Մոմ:

(5) **Պատրոյզ.** — Բամակէ շնուռած շերտ մը զոր մուներու մէջ կը դնեն վառելու համար (ֆէկէլ):

(6) **Բաժակ.** — Ծաղիկին թերթերը բանող տակի մասը:

(7) **Խնայասէր.** — Ան որ իր ունեցած պարապ տեղը չի վասներ:

(8) **Նախատես.** — Ետքի զալիքը մտածող:

ՀԱՐՅՈՒՄԱՆԵՐ. — Ի՞նչպէս կենդանիներ են մեղուները: — Խոչքառութանը. — Կենդանիները մեղուները: — Խոչքառութանը. — Երբեքը նոր լեցուած է: — Բջիջները նվրիսլը ինչպէս շինուած է: — Մեղրը նոր լեցուած է: — Բջիջները նվրիսլը ինչպէս շինուած է: — Մեղուները նոր լեցուած է: — Մեղրը նոր լեցուած է: — Մեղուները մեղի համար կ'աշխատին: — Երբ ձմեռ նեկտարը: — Մեղուները մեղի համար կ'աշխատին: — Երբ ձմեռ գայ, մեղուները ինչո՞վ կը կերպարուին:

31. Մ Ո Ւ Կ Ը

Մարկոս աղբար գործաւոր մըն էր որ սուրհանդակակի⁽¹⁾ ձիերու ախոռին մօտ տնակ մը կը բնակէր:

Քիչ մը կառք վարել գիտնալուն՝ սուրհանդակապետը զայն քովը առաւ:

Քանի մը շաբաթ անցնեկէ ետքը, ախոռին մանէերը իրեն համար ըսմն թէ վարսակի⁽²⁾ կը գողնայ: Առջի իրիւ կունը, կոնակը միծ պարկ⁽³⁾ մը առած՝ գաղտուկ տուն մանելը տեսեր էին:

Սուրհանդակապետը անմիջապէս Մարկոսի սունը գնաց և ամէն կողմ աչքէ անցուց, բայց հաս մը վարսակ չգտաւ:

Այն ատեն Մարկոս տէրոջը ըսաւ. «Զեր իրաւունքն է, տէ՛ր, որ գողը փնտոէք, բայց քանի որ իմ անմեղ ըլլալս համակցաք, կը պահանջեմ որ զիս զրպարտողները⁽⁴⁾ պատմէք:»

Այս խօսքերը ըսած ատեն՝ անանկ մը զարկաւ սեղանին, որ ամբողջ սենեակը երերաց, և քանի մը վարսակի հատեր ինկան սեղանին վրայ:

Մարկոս իր գողցած վարսակը այդ սենեակին առաստաղին մէջ պահեր էր: Մուկ մըն ալ գացեր ծակ մը բացեր էր առաստաղին⁽⁵⁾ մէջ, և վարսակի հասիկները այդ ծակէն վար կ'իյնային:


Մարկոսին թեւերէն կապելով բանտ աարին դինքը, ուր մնաց երկար ատեն:

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Երբեք յանցանի մը գաղտնի յի մեար: Գաղտնի յանցանի գործողները օր մը խայտառակ կ'ըլլան:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Սուրհանդակ.** — Նամակ բերող տանող;
- (2) **Վարսակ.** — Տեսակ մը բոյս, զոր ձիերը կ'ուտեն (Ես-լոֆ):
- (3) **Պարկ.** — Մեծ սոսպրակ (Վ-Լ-Լ):
- (4) **Զրաքարտող.** — Մէկուն վրայ սուտ յանցանք ձգող:
- (5) **Առաստաղ.** — Ձեղուն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ էր Մարկոս աղբար: — Սուրհանդակակապետը ինչու բովը առաւ զայն: — Ախոռին մանչերը ինչ ըսկին իրեն համար: — Սուրհանդակապետը ինչ ըրաւ: — Վարսակ գտնաւ: — Այն ատեն Մարկոս ինչ ըսաւ տէրոշը: — Այդ խօսքերը ըրած ատեն երբ ձեռքը սեղանին զարկաւ, ինչ պատահեցաւ: — Մարկոս ուր պահեր էր իր զողցած վարսակը: — Մուկը ինչ ըրեր էր: — Ի՞նչ ըրին Մարկոսին:



32. ՄԵՂՈՒՆ ԵՒ ՃԱՆՃԸ

Բարկացուա մեղուն
Օր մ'իր փեթակին
Քով ճանճ մը տեսաւ:
Շուտ քովը հասաւ:
— Հոս ի՞նչ կընես դուն,

Գոչեց զայրադին⁽¹⁾:
Կորսըւէ՛ շուտով
Բնկերներուդ քով,
Անասունն անբան,
Որ թուշի գիտես
Աղբիւմներուն⁽²⁾ մէջ
Բզզալով⁽³⁾ անվերջ⁽⁴⁾.
Ծոյլ և անպիտան
Ճըճներուն⁽⁵⁾ պէս,
Աղբով հասարակ
Կապրիս շարունակ:
— Այսպէս կ'ասպրինք մենք
Ինչպէս որ կրնանք,
Բաւ ձայնով ցած,
Ճանճը զարմացած.
Ամօթ չէ, ոչ մեղք՝
Լլալ խեղճ արնանկ⁽⁶⁾.
Մեծ մեղք մ'է սակայն
Բարկանապ այդքան:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Մի բարկանաֆ, որովհետեւ բարկացող մարդը իր ըրածը չի զիտեր, եւ բարկութիւնը անցնելէ վեցը, կը զղայ ըրածին ու ըսածին վրայ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Զայրազին.** — Շատ բարկացած:
- (2) **Աղբիւս.** — Աղտոտ բաներ նետելու տեղ (Վ-Ը-Ը-Վ-Վ-Վ):
- (3) **Բզզալով.** — Ճանճի ձայն հանելով:
- (4) **Անվերջ.** — Շարունակ:
- (5) **Ճնի.** — Փոքր միջատ:
- (6) **Տնանկ.** — Շատ աղբատ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Մեղուն ինչ ըսաւ ճանճին: — Ճանճը ինչ պատախանեց: — Աղբատ ըլլալը ամօթ է: — Բարկանաղը:

33. ԾԱԼԻԿՆԵՐ, ՊՏՈՒՂՆԵՐ ԵՒ ՏԵՐԵՒՆԵՐ

Ծաղիկները կը սիրուին և կը մշակուին մահաւանդ իրեց գեղեցիկ գոյներուն, իրենց անուշ հոտին համար իրեւ զարդարանք պարտէղներու և որահներու:

Ոմանց հոտաւէտ⁽¹⁾ նիւթը այնքան շատ է որ կարելի է ծաղիկն քաղել զայն և բուրումնաւէտ⁽²⁾ հեղուկներ շնել, ինչպէս կ'ընեն վարդով, մանխակով⁽³⁾, յասմիկով⁽⁴⁾ ևայն:

Ուրիշ բաղմաթիւ ծաղիկներ ալ բժշկութեան մէջ կը գործածուին, ինչպէս մոլոշի⁽⁵⁾, թմբիի⁽⁶⁾ ծաղիկները, զորս եփ ջուրի մէջ նետելով, ջուրը կը խմեն:

Իսկ պատուղները բոյսերուն լաւագոյն արաւազրութիւններն⁽⁷⁾ են:

Ի՞նչ աղուոր պատուղներ կան:

Կուտ ունեցաղ պատուղներ են տանձ, խնձոր, սերկել, հարթինչ:

Կորիզ⁽⁸⁾ ունեղող պատուղներ են կեռաս, սոլոր, ծիրան, գեղձ:

Այս պատուղներուն հունար կը ձգենք և զայն շրջապատող միաը կ'ուտամնք:

Կան պատուղներ ալ, ինչպէս կաղինը, նուշը, ընկոյզը, որոնց հասուն հունար կ'ուտամնք:

Վերջապէս, հաղարջին⁽⁹⁾, թութին մէջ գտնուած վորքիկ հունարը միաէն չենք զատեր. ամէնքը միատեղ կ'ուտամնք:

Ելակին պատուզը չէ կերածնիս, այլ ծղօտին⁽¹⁰⁾ վերի ծայրը որ կը խոչորնայ և կ'անուշնայ: Անոր պատուզը իր վրայ գտնուած չոր վարդիկ հաստիկներն են:

Չմոռնանք համել և մննդարար շագանակը,

ինչպէս նաև խաղողը, որմէ կը չնուի գինի, քայախ և ալքոլ:

Կարգ մը տունկեր ալ կան որոնց տերեւները կ'ուտամնք եփած կամ հում, ինչպէս կաղամբը⁽¹¹⁾, ազատքեղը⁽¹²⁾, կոտեմը⁽¹³⁾, հաղարը⁽¹⁴⁾, ևայն:

Ուրիշ տերեւներ ալ կան որ անասուններու մնունողն կը գործածուին, ինչպէս առուոյտը⁽¹⁵⁾ և բնական մարգերուն բազմաթիւ խոտերը:

Դեռ ուրիշ շատ խոտեր⁽¹⁶⁾ կան որոնք զամազմն բաներու կը գործածուին, ինչպէս ծխախոտին տերեւն զոր կը չորցնեն և զանիկներ⁽¹⁷⁾ կը շնեն, կամ կը մահրեն ծխախոտ շնելու համար, և թէլի⁽¹⁸⁾ տերեւնը որմէ շատ համեղ ըմպելի մը կը պատրաստեն:

Բժշկութեան մէջ կը գործածուին նարնջնիկն, կաղնենիկն և այն տերեւները:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Հոտաւէտ. — Անուշ հոտող:

(2) Բուրումնաւէտ. — Անուշ հոտող:

(3) Մանիւալ. — Ծաղիկ մը (հնեւ+լո):

(4) Յասմիկ. — Ծաղիկ մը (էսուկ+մի):

(5) Մոլո. — Բոյս մը (էուկ+է-մո):

(6) Թմբի. — Ծաղ մը (ֆուլումբի):

(7) Յուրադրուրին. — Յառաջ եկած բան:

(8) Կորիզ. — Պտուղին մէջ զտնուած կարմիր մաս մը:

(9) Հաղարջ. — Պտուղ մը (քրէն+ի-պէ-ճի):

(10) Ֆոզ. — Հունտէն ուղղակի վեր բարձրացող ժաղիկի կոթիկ:

(11) Կաղամբ. — Բոյս մը (լահ-անայ):

(12) Սպատեղ. — Բոյս մը (մայրունայ):

(13) Կուսեմ. — Բոյս մը (բէրէ օթու):

(14) Հազար. — Բոյս մը (բար-աւ):


(15) Առուոյտ. — Բոյս մը (էծու-ճու):

(16) Մարզ. — Դալար խոտ պարունակող դաշտ (լաշտ):

(17) Գլանիկ. — Մէջը ծխախոտով լեցուն պղտիկ զլան մը (գլան-ի):

(18) Թէլ. — Բոյս մը (լոյ):

ՀԱՐՑՈՒՄԵՆՔ. — Ծաղիկները ինչն կը սիրուին եւ կը մշակուին, — Ծաղիկներէն ինչ կը շինուի, — Ո՞ր ծաղիկները բժշկութեան մէջ կը գործածուին, — Բոյսերուն լաւազյն արտադրութիւնները որոնք են, — Կուտ ունեցող պտուղները որոնք են, — Կորիզ ունեցողները որոնք են, — Կաղինին որ մասը կ'ուտենք, — Խաղողէն ինչ կը շինուի, — Որոնք են այն տունկերը որոնց տերեւները կ'ուտենք, — Որոնք են այն տունկերը որոնց տերեւնով զլանիկներ կը շինուին, — Որոնք են այն տունկերը որոնց տերեւները բժշկութեան մէջ կը գործածուին:



34. ՄԱՆՈՅԸ

Վարդուհի աղքատ պառաւ կնկան մը թոռն էր: Սմառ իրեկուն մը իր մեծ մայրիկին քով պառկեր էր, բայց քունը չէր տաներ: Լուսինը կը փայլէր երկինքին երեսը և բոլոր սենեակը կը լուսաւորէր: Վարդուհի իր

շուրջը գանուած առարկաներուն վրայ կը պարապնէր իր խոշոր աչքերը որոնք պատմանդներու⁽¹⁾ պէս կը շողային:

Յանկարծ, մեծ մայրիկին մանոցը⁽²⁾ տեսնելով, գեղեցիկ գաղափար մը միտքը եկաւ. «Խեղճ մած մամիկս, ըստ ինքնիրեն, առառընէ մինչեւ իրիկուն այս մանոցին վրայ ծռած՝ կանեփ⁽³⁾ կը մանէ որ շապիկ շնէ ինձի. եղեմ իր գործը քիչ մը զիւրացնեմ. որչափ պիտի ուրախայ վազը առառու:»

Անմիջապէս Վարդուհի անկողնէն ցատկեց և կամացուկ մը մանոցին քով եկաւ: Իսկոյն մանոցը սկսաւ դառնալ. և մեքենային ձայնը լսելով, խեղճուկ պառաւը աչքերը բացաւ, ու եկաւ անկողնին մէջ նստաւ. «Տէ՛ր Սաստուած, գոչեց, մանոցս ինքնիրեն կը բանի կօր: Բայց ինչ տեսնեմ, գուն ես, Վարդուհի. Երա՞զ կը տեսնես, աղջի՛կս: — Բայց, ո՛չ, մեծ մայրի՛կ, արթուն եմ. ուզեցի քիչ մը մանել յոզնութիւնդ պակսեցնելու համար:

— Սիրելի գաւա՛կս, ըստ պառաւը, իր գիրկը առնելով ու անկողինը դնելով զայն, օգտակար ըլլալ ուզեցիր ինձի, և այդ աղնիւ մտածումդ երջանիկ կ'ընէ զիս. բայց զիտե՞ս թէ գործս առաջ չես տարեր. բոլոր թերերս իրարու խառնուեր են: Օ՞ն, Վարդուհի, շուտով քնացի՛ր, և միտքդ պահէ՛ թէ փոքրիկ աղջիկները պէտք չէ երբեք բան մը ընեն, նոյն խալ ամէնէն աղէկ երեւցած բանը, առանց հրաման առնելու իրենց ծողքէն:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Տղաֆ պէտք է որ եւ է զործ մը լնելի առաջ, իրենցմէ մեծերուն խորհուրդ հարցնեն, որովհետեւ կրնայ պատահի որ իրենց օգտակար կարծած զործերէն չարից յառաջ գայ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Ս.դամանիդ.** — Ծանրազին քարտ
 (2) **Մանոց.** — Բամակէ կամ բուրդէ դերձան շինելու դործիք
 (3) **Կանեփ.** — Բոյս մը որմէ չուան կը շինեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ էր Վարդուհի: — Վարդուհի ինչ կ'ընէր:
 — Մեծ մայրիկին մանոցը տեսնելով ինչ ըստ ինքնիրեն: — Թետոյ ինչ
 ըրաւ: — Երբ ինեղմ պարաւը արթնցաւ ինչ ըստ: — Վարդուհի ինչ
 պատախանեց: — Մեծ մայրը ինչո՞ւ զոհ չմնաց Վարդուհիի ըրածէն:

35. ՈՐԹԸ ԵՒ ԿՆՁՆԻՆ

«Աւա՛ղ, ինչակա(1) իմ կոտրեցաւ մրբիկէն.
 Տաք արեւուն կայծերը դիս կը մրկեն(2):»
 Կ'ըսէր որթ(3) մը գետին ինկած յուսահատ,
 Ու կը թափէր արցունք շատ:

Հօն կլնձնի(4) մը կը բարձրանար յաղթ(5) ու սէդ(6),
 Որ յուզուելով արցունքներէն որթին հէք(7),
 Սնոր վրբայ ձըգեց թեւերն իր զըթած,
 Եւ մրմէնջեց ձայնով ցած.

— Եկու՛ր, ըլլամ քեզի նեցուկ(8), ապաւէն(9).
 Պատըսպարեմ ըլքեղ տաքէն ու հովէն:
 Անդեր(10), ամուլ և անօգուտ ծառ մ'եմ ես.
 Գէթ օդտակար ըլլամ քեզ:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Միշտ պէտ է զօրաւորը ևկարին օգնէ,
 ունեցողը յունեցողին տայ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Խեչակ.** — Փայտ մը որ տունկերը վեր բռնելու կը ծառայէ:
 (2) **Ար մրկեն.** — Այրելու չափ կը տարցնեն:
 (3) **Որը.** — Խաղողի տունկ:
 (4) **Կնճնի.** — Ծառ մը (հաշու ուղիղ):
 (5) **Ցաղը.** — Մեծ և զօրաւոր:
 (6) **Սէզ.** — Հպարտ:
 (7) **Ճէֆ.** — Խեղճ:
 (8) **Նեցուկ.** — Կոթնելու տեղ:
 (9) **Ապաւէն.** — Պաշտպան:
 (10) **Ա.Երեր.** — Պտուղ չտուող:
 (11) **Ա.մուկ.** — Պտուղ չտուող:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Որթը ինչ կ'ըսէր եւ ի՞նչ կ'ընէր: — Կնձնին ի՞նչ
 ըրաւ անոր: — Ի՞նչ ըստ անոր:

36. ՄԵՏԱՂՆԵՐԸ

Երկաթի հանածոն(1) հողին մէջ կը գտնուի. զայն
 դուրս հանելու համար հորեր կը փորեն, և հորերուն
 խորը գետնին տակէն ճամբաներ կը բանան որոնք հանոք
 կը կոչուին:

Հանգագործը(2) այդ գետնին տակի մութ ակնուանքը
 կ'աշխատի լամպարի մը լոյսովը:

Հանածոյ երկաթը մեծ դոյլերու(3) մէջ լեցնելով գետ-
 նին տակէն վեր կը քաշին:

Երկաթը չժանդանելու համար, վրան խաւ մը ա-
 նադ(4) կ'անցընեն, ու թիթեղ(5) կ'ըլլայ:

Գետնին տակէն կ'եղէ նաև սղինձը(6), կապարէ(7):
 Պինկը(8), ուկին և արծաթը որոնք մետաղներ են:

Պղինձէ կը շինեն խոհանոցի ամսներ, սաներ, տա-
 պակներ(9):

Ոսկին շատ սուզ մետաղ մըն է, որ ամէնէն աւելի
Ամերիկայի և Ովկիանիոյ մէջ կը գանուի:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Հանածոյ.** — Հողին տակ զանուած և դարերով մնացած նիւթեր:
- (2) **Հանիքործ.** — Գետնին տակէն հանքեր դուրս հանող:
- (3) **Դոյլ.** — Ջուրի աման (**Դոյլ**):
- (4) **Սեազ.** — Տեսակ մը մետաղ (**Տուզ**):
- (5) **Թիթեղ.** — Տեսակ մը մետաղ (**Թէնէտէ**):
- (6) **Պղինձ.** — Տեսակ մը մետաղ (**Պղինձ**):
- (7) **Կապար.** — Տեսակ մը մետաղ (**Քուրլուն**):
- (8) **Զինկ.** — Տեսակ մը մետաղ (**Չինչօ**):
- (9) **Տապակ.** — Աման մը որոշն մէջ կերակուր կը տապակեն (**Բուլո**):

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Երկաթի հանածոն ուր կը գտնուի: — Հանքացործը ուր կ'աշխատի: — Հանածոյ երկաթը ի՞նչպէս լիր կը քաշեն: — Երկաթին վրայ երբ անազ անցընես, ի՞նչ կ'ըլլայ: — Ուրիշ ի՞նչ տեսակ մետաղներ կ'ելլեն գետնին տակէն: — Պղինձի ի՞նչ կը շինեն: — Ոսկին ուր կը գտնուի ամէնէն աւելի:

37. Բ Ո Ղ Կ Ը

Խեղճ պարտիզան մը, իր պարտէզէն, ահազին⁽¹⁾ բողկ⁽²⁾ մը հանեց որուն վրայ ամէն մարդ կը հիանար: Ու առաւ տարաւ զայն գլուզապետին որ հարուստ մարդ մըն էր, և դաշտերուն և պարտէզներուն մշակութեան մնձ հոգ կը տանէր:

Ուստի աղուոր բողկը տեսնելով, գովեց պարտիզապանին աշխատութիւնը, չնորհակալ եղաւ, ու երեք ոսկի նուէր տուաւ զայն քաջալերելու համար:

Գիւղին մէջէն, պարտիզապետ⁽³⁾ մը, որ հարուստ,

բայց ծակաչք⁽⁴⁾ էր, երբ այս բանը իմացաւ, ըստ ինքնիրեն:

«Գիւղիցիկ հորթ⁽⁵⁾ մը ունիմ. անսիջապէս զիւզապետին տանիմ: Եթէ բողկին երեք ոսկի տուաւ, իմ հորթիս ո՞վ զիտէ ի՞նչ պիտի տայ:»

Իսկոյն կենդամնիին վիզէն չուան մը անցուց ու զիւզապետին տանելով, աղաչեց որ ընդունի իր նուէրը:

Գիւզապետը շատ խելացի մարդ մըն էր, և աղարակապետին բնաւորութիւնը զիտէր. ուստի հասկցաւ անոր միտքը, ու ըստ:

— Վանի որ այդչափ կ'աղաչնս, կ'ընդունիմ. բայց ես ալ կ'ուզեմ քեզի նուէր մը բնել փոխարէն: Ուստի անսանկ պարզե մը տամ որ հորթիդ երեք անդամը արժած է ինծի:

Ու հանեց պարտիզանին բերած խոշոր բողկը տուաւ աղարակապետին, պատժելու համար անոր ծակաչքութիւնը:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Ծակաչք մարդը ոչ մեկեն կը սիրուի:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) **Ահազին.** — Շատ մեծ:


- (2) **Բողկ.** — Բոյս մը (**Դուրժ**):

- (3) **Ազարակապետ.** — Ան որ ազարակ կը բանեցնէ:

- (4) **Դակաչք.** — Զիշտացով:

- (5) **Հորը.** — Կովի ձագ:

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Պարտիզանը ի՞նչ տարաւ զիւզապետին: — Գիւղապետը ի՞նչ ըրաւ աղուոր բողկը տեսնելով: — Ծակաչք աղարակապետը ի՞նչ ըրաւ, երբ ասիկա իմացաւ: — Թեսոյ ի՞նչ ըրաւ: — Գիւղապետը ի՞նչ ըստ անոր: — ի՞նչ նուէր տուաւ փոխարէն:



38. ԿԱՂԱՄԲԸ

Երկու մեծկակ տըղաք, Արսէն և Գասպար,
Պարտէզի մը պատին քովէն կ'երթային.
Արսէն ըստ . «Սա կաղամբը տե՛ս, աղբա՛ր,
Ի՞նչ խոչոր է, ի՞նչ աղուոր, ի՞նչ ահաղին»:
— Առ ալ բա՞ն է, գոչեց Գասպար հեգնութեամբ⁽¹⁾.
Եկեղեցւոյն զանգակատան չափ խոչոր
Ես կաղամբ մը տեսած եմ, բայց ի՞նչ կաղամբ:
— Ես ալ, ըստ, շինեցի գեռ անցեալ օր
Եկեղեցւոյն մեծութեամբ սան⁽²⁾ մը խեցի⁽³⁾:
— Ի՞նչո՞ւ այդչափ մնձ շինեցիր, տընաշէ՞ն⁽⁴⁾:
— Զըհասկըցա՞ր, ասպ՛ւշ, դիտմամբ շինեցի
Որպէս զի քու կաղամբդ անոր մէջ խաշեն:»

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Մեծխօսիկուրիւնը շատ ծաղրեղի քերորիւն մը և է . համեստ մարդը իհի իր անձը, իր զործերը չի մէծցնէր, եւ անոնց վրայ չի խօսիր:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- (1) Հեղնուրեամբ. — Ծաղրելով:
- (2) Սան. — Կերակուր եփելու աման:
- (3) Խեցի. — Հողէ շինուած և փուռի մէջ եփուած նիւթ:
- (4) Ցնաչէն. — Տունը շէն պահող (հոս հեղնութեամբ ըստուած է):

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Երկու տղաքը նւրկէ կ'ընթանային: — Արսէն ի՞նչ ըստ Գասպարին: — Գասպար ի՞նչ պատասխանեց: — Արսէն հաւատաց անոր ըսածին: — Ի՞նչ պատասխան տուաւ: — Գասպար ի՞նչ հարցուց: — Արսէն ի՞նչ պատասխանեց:



39. ԾՈՎԸ

Սշխարհս կը բաղկանաց ծովէ և ցամաքէ:
Ծովուն ջուրը, որ աղի է, կը ծածկէ ցամաքին չորս
մասին երեքը:
Ծովուն քով գանուած ցամաքը ծովեղերք կը
կոչուի:

Երբ ծովլը հաղթեն չարժի, ալիքներ կը ձեւանան, որոնք
զիրար կը հրեն, և յայռերուն⁽¹⁾ վրայ կը վշրուին:

Ծովլուն վրայ կ'երեւան նաւեր, նաւակներ, ձկնորսի
մակոյկներ⁽²⁾:

Զինորսները իրենց ուռկանը⁽³⁾ ծովլը կը նետեն ձուկ
բռնելու համար:

Ծովլուն վրայ կ'երեւան նաև առագաստանաւեր, որոնք
վաճառքներ կը տանին հեռու երկիրներ. հովը կը մանէ
առագաստներուն⁽⁴⁾ մէջ և զանոնք յառաջ կը քշէ:

Նաւեր կան որ չողիին ուժավը կը քալեն ծովլուն վրայ .
ասոնք շողենաւ կը կոչուին:

Զրահաւոր⁽⁵⁾ նաւեր ալ կան, որոնք ծածկուած են
երկաթէ խաւով մը որ զրահ կը կոչափ, զրահը կը պաշտ-
պանէ նաւը թնդանօթի հարուածներէն:

Նաւապեալ իր նաւուն մեծն է: Նաւաստիները կը
հնազանդին անոր: Նաւուղիզը զեկին⁽⁶⁾ քալ կը կենայ
նաւը ուղած կողմը տանելու համար:

Նաւահանդիսաներուն մօտերը կամ վտանգաւոր ժայ-
ռերու քով գոյնզգոյն փարոսներ կը վառեն:

Փարոսները բարձր աշտարակներ են, որոնց վերի
ծայրը լոյս մը կը փայլի:

Ծովլ լեցուն է անթիւ բնակիչներով: Այդ բնակիչները
տեսակ տեսակ ձուկներ են, ոմանք պղտիկ, ոմանք մեծ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Ֆայռ.** — Քարի խոշոր կտորներ:

(2) **Մակոյկ.** — Նաւակ (*սահմառւ*):

(3) **Ռուկան.** — Ձուկ բոն ելու համար շինուած ծակ ծակ հիւս-
ուածք մը:

(4) **Սուռագաս.** — Հաստ կտաւ մըն է նաւուն կայմերուն կապուած:

(5) **Զրահաւոր.** — Երկաթով պատած:

(6) **Զեկի.** — Փայտէ կամ երկաթէ զործիք մըն է որուն միջոցաւ նաւը
նաւապետին ուղած կողմը կը դառնայ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Աշխարհս ի՞նչ բանէ կը բաղկանայ, — ծովլ
աշխարհիս քանիք մասը կը ծածկէ: — ծովլին քով զսնուած ցամաքը
ի՞նչ կը կոչուի: — Ալիքները ի՞նչէն կը ծեւանան, — ծովլուն վրայ ի՞նչ
տեսակ նաւեր կը քալեն, — Զկնորսները ինչնի ծուկ կը բռնեն: —
Առաջաստանաւը ի՞նչպէս յառաջ կ'երթայ: — Ո՞ր նաւերը շոգենաւ
կը կոչուին, — Որոնք են զրահաւոր նաւերը: — Զրահը ի՞նչ բանէ կը
պաշտպանէ նաւը: — Ո՞վ է նաւապետը: — Նաւապետը ի՞նչ կ'ընէ,
— Փարոսները ուր կը վառեն: — Որոնք են ծովլուն բնակիչները:

40. ՇԱՀՈՒՆ ԿԷՍԸ

Գիւղացի ազնուականի⁽¹⁾ մը տունը հարսնիք կար:
Հիւրերը հաւաքուեր էին արոգէն, և օրերէ ի վեր կը տե-
էին պարերը, խաղերը և հացկերոյթները:

Որսեր, հաւեր, պտուղներ, անուշեղիններ առաստ
պուատ⁽²⁾ կը բերէին սեղանին վրայ. միայն ձուկ չկար,
որովհեաւ գիւղը շատ հեռու էր քաղաքէն, ու ձմեռը
սաստիկ ըլլալուն՝ ձովը յուղուած էր շարունակ, և ձուկ
չէր բռնուեր:

Յանկարծ ծառայ մը եկաւ տան տէրոջ իմաց տուաւ
թէ ձկնորս մը խոշոր ձուկ մը բերեր էր: Ամէնքը ուրա-
խացան, և ձուկն ու ձկնորսը ներս բերուեցան հիւրե-
րուն քով:

— Ապրիս, ըստ ազնուականը, ձուկդ շատ աղուոր
է, ուղած զինդ պիտի տամ: Քանիք զրուշ կ'ուղես:

— Ես զրամ չեմ ուղեր, տէ՛ր, պտուականնեց ձրկ-
նորսը, բայց եթէ անպատճառ բան մը տալ կ'ուղէք,
հարիւր խարազանի հարուած տուէք ինձի:

Ամէնքը զարմացան, բայց ձկնորսը կը պնդէր:

Վերջապէս տան տէրը ստիպուած՝ հրաման ըրաւ որ
մարզը պտուկեցնեն ու անոր փափաքը կատարեն:

Յիսուն հարուած տրուելէ ետքը, «կեցէք, կեցէք, պոռաց ձկնորսը, այս գործն մէջ ընկեր մը ունիմ ես, պէտք է որ վարձքին կէսը անոր տաք»:

— Կանչէ նայինք, ո՞ր խենդն է ընկերու, ըստ ասմ տէրը:

— Զեր գոնապանն է, պատասխանեց խեղճ մարզը: Զթուոց որ ներս մտնեմ, մինչեւ որ չխստացայ ձուկին փոխարէն առածիս կէսը իրեն տալ: Հիմայ կ'ուղիմ խոստումն կատարել:

— Վայ, վայ, ըստ ասմ տէրը, անմիջապէս բերէք գոնապանը, և իր վարձքը⁽³⁾ տուէք իրեն:

Անիրաւ գոնապանը բերին, յիսուն հարուած տուին իրեն, և առնէն ճամբեցին: Իսկ ձկնորսը առատօրէն վարձատրեցին:

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Շահախնդրութիւնը անազնիւ բան է. շահախնդիր մարդիկ միշտ կը խայտառակրին եւ իրենց արժանի պատիդը կը գտնեն:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Ս.գնուական. — Բարձր ընտանիքի վերաբերող մարդ:

(2) Առատ. — Լեցուն, շատ:

(3) Վարձ. — Փոխարինութիւն:

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Դիւզացի ազնուականին տունը ի՞նչ կար: — Սեղանին վրայ ի՞նչ բան կը պակսէր: — Ինչու ծուկ չէր բոնուեր: — Եաւան ի՞նչ իմաց տուաւ: — Զուկն ու ծկնորսը ի՞նչ ըրին: — Ազնուականը ի՞նչ ըստաւ: — Ձկնորսը ի՞նչ պատասխանեց: — Տան տէրը ի՞նչ ըրաւ: — Յիսուն հարուած տրուելէ ետքը, մինորսը ի՞նչ պոռաց: — Դունապանը ի՞նչ ըսեր էր մինորսին: — Ի՞նչ ըրին մինորսին:

41. ՄԵԾԽՈՍԻԿԸ

«Երբ անստառ երթամ, գայլէն չեմ սոսկար⁽¹⁾. Ես քաջասիրտ⁽²⁾ եմ, կը գոչէր Գասապար. Կոկորդէն բոնած խակոյն կը խեղդեմ վըրաս յարձակող⁽³⁾ գաղանն⁽⁴⁾ անխոհեմ:»

Յանկարծ մուկիկ մը, չնչին կենդանի, Դուքս կը սրլանայ⁽⁵⁾ իր ծակէն գաղանի, Եւ մեր գիւցազնին⁽⁶⁾ մհծ մհծ խօսքերուն Կու գայ տեսքովն խակ վերջ մը տալ խկոյն:

Վախէն շրաբած⁽⁷⁾ դարձած գեսի գեղին, Սուր ճիչ մ'արձակեց մնձիոս պատանին⁽⁸⁾, Եւ գայլ խեղդողը վախնալով մուկէն, Դիւահարի⁽⁹⁾ պէս խոյս տուաւ⁽¹⁰⁾ մէկէն:

Խօսքէ մի՛ խաբուիք, ետքը կը դլջաք. Մարդը իր գործէն գատեցէք, արգա՛ք:

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Ինչին շատ խաչախից ցուցելու ուղղները շատ անգամ ամենեն վախկուներն են, որոնք կ'ուզեն իրենց երկուուրիւնը ծածկել: Ճշմարիս խաչախրը ան չէ որ մեծ մեծ կը խօսի, այլ ան է որ հարկ եղած ատեն չի վախչիր վանդգեն:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Զեմ սոսկար. — Զեմ վախնար:

(2) Վաջասիրտ. — Ան որ վախնու չէ:


(3) Եարձակող. — Մէկուն վրայ նետուող:

(4) Գաղանն. — Վայրի անստուն:

(5) Կը սլանայ. — Կը վազէ:

- (⁶) **Գիւցազն.** — Ան որ սովորական մարդոցմէ վեր բաջութիւն ունի
 (⁷) **Եռաւած.** — Ինքինը կորսնցուցած։
 (⁸) **Պատաճի.** — Դեռահաս երիտասարդ։
 (⁹) **Գիւահար.** — Սատանան փորը մտած։
 (¹⁰) **Խոյս տուաւ.** — Փախաւ։

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ կը գոչէր Գասպար! — Այդ միջոցին մուկիլը ի՞նչ ըրաւ։ — Մեծիս պատանին ի՞նչ ըրաւ։ — Գայլ խեղպողը որմէ վախցաւ։



42. ԱՐՀԵՍՏՆԵՐԸ


Մեր կերած հացը շինելու համար, հացագործը ալիւրը կ'առնէ, կը չաղուէ⁽¹⁾ զայն և փուռին մէջ կ'եփէ։ Ուստի պէտք է զիմէ ջաղացպանին⁽²⁾ որ իր երկանաքարերով⁽³⁾ կը փշրէ ցորենին հատիկները մինչև որ ձերմակ փոյի մը դարձնէ զանոնք։ Սակայն ջաղացքին⁽⁴⁾ անիւր չպիտի դառնար, եթէ հողագործը չմշակէր երկիրը իր արօրով⁽⁵⁾ և ակօմներուն մէջ չցանէր սերմանիքը որմէ պիտի բուռնի ցորենը։ Ասկէ զատ, հողագործին ցորենը բանի մը չպիտի ծառայէր, եթէ ջաղացպանը

զայն չաղար⁽⁶⁾, և ջաղացպանին ալիւրն ալ անօգուտ պիտի ըլլար, եթէ հացագործը հաց չշինէր անով։

Դերձակը իր խանութիւն մէջ ասուի⁽⁷⁾ ունի որով հագուստ կը շինէ ձեղի։ Ասուն տեսակ մը բրդեղէն կերպաս է զոր գործարանատէր մը պատրաստած է շատ մը գործաւորներու օգնութեամբ։ Եթէ գործարանատէրը չըլլար, դերձակը իր խանութը պիտի գոցէր։ այսպէս դերձակներ պէտք են որպէս զի գործարանատէրերուն ասուիէն հագուստ շինեն։

Քրջահաւաքը հին ու մին քուրջեր կը հաւաքէ։ գործարանի մը մէջ այդ քուրջերը ջուրով կ'եփին, յեսոյ կը չորժնեն ու խէժի⁽⁸⁾ մէջ թաթիսելով թուղթ կը շինեն։ Թղթավաճառը, թուղթի գործարանատէրը և քրջահաւաքը, ամէնքն ալ իրարու պէտք ունին։

Քրջահաւաքը և թուղթի գործարանատէրը թղթաճառէն զատ ուրիշներու համար ալ կ'աշխատին։



Տպագրիչը թուղթի թերթերու վրայ կը հանէ մետաղէ պիտի երուն ձեւը, զորս գրաշարը իրարու քով շարելով խօսքեր կը ձեւացնէ։ Տպագրիչէն՝ այս թերթերը կազմարարին

կ'երթան, որ զանոնք իրենց կարգովը կը ծաղէ, միասնեղ
կը կարէ, և վրանին կողք⁽⁹⁾ մը կը դնէ:

Այսպէս թուղթերու արցակները⁽¹⁰⁾ գիրք կ'ըլլան և
գրավաճառին կը տարուին:

Վերջապէս ամէն մարդ կ'ուտէ, կը հագուխ, կը զրէ,
կը կարդայ. ուրեմն անոնք որ կ'աշխատին հայ, զգեստ,
թուղթ, գիրք շնուրու, փոխադարձաբար օգտակար կ'ըլ-
լան իրարու:

Այսպէս է նաև բոլոր արհեստներու մէջ: Այսպէս է
դարձեալ այն բոլոր պաշտօններուն մէջ, որոնք ոչ թէ
ձեռական աշխատութիւն, այլ զիստութիւն կը պահանջնէն:
Ամէն գասակարգի մարդիկ կրնան հիւտնդ ըլլալ կամ դատ
մը ունենալ: Դեղագործը անոնց գեղերը կը պատրաստէ
բժիշկին դեղագործին համեմատ: Փաստաբանը զանոնք կը
պաշտպանէ դատարանին առջնէ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Ար շաղուէ. — Ալիւրը և ջուրը իրար խառնելով խմոր կը շինէ:

(2) Զաղացպան. — Ան որ ցորենը ալիւրի կը վերածէ:

(3) Երկանակար. — Քար մը որոն տակ ցորենը կը փշուի:

(4) Զաղացք. — Այն ցործիքը որով ցորենը ալիւրի կը վերածնէ:

(5) Սրո. — Դեսինը փորելու ցործիք:

(6) Զաղար. — Զփշրէր:

(7) Ասուի. — Բուրդէ կերպաս մը (վ-հա):

(8) Խեժ. — Փակչող նիւթ մը որ ծառերէն կը վազէ (վ-դ):

(9) Խողք. — Գիրերուն կափարիչը:

(10) Ցրցակ. — Քովէ քոյ դրուած (րէ-բէ):

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Հաց շինելու համար, հացագործը ի՞նչ կ'ընէ:
— Զաղացպանը ի՞նչ կ'ընէ: — Երկիրը նվ կը մշակէ: — Ո՞վ կուտայ
ցորենը: — Մեր հագուստը նվ կը շինէ: — Ասուին նվ կը պատրաստէ:
— Թուղթը ի՞նչպէս կը շինեն: — Տպագրիչը ի՞նչ կ'ընէ: — Գիրերուն
կողը նվ կը շինէ: — Բժիշկը ի՞նչ կ'ընէ: — Դեղագործը ի՞նչ կ'ընէ:

Ա Ռ Ւ Թ ՏԵՂԸ

Մայրը նոր վասեր էր լամպարը, որովհեաւ մութը
կը կոխէր:

Սեղանին առջին նստած է Սմբատ, վեց տարեկան
աղեկ մը որ կը խօսի կը խնդայ. անոր քով, Արամ, իր
հօրելլորորդին, արառում ախուր կը կննայ:

— Սմբատ, կ'ըսէ մայրը,
թաշկինակս պարտէզը ձգեր եմ,
թթենիկին տակ: Գնա՛ բեր, տղա՛ս:

— Այո՛, մայրի՛կ, կը պատաս-
խանէ Սմբատ, ու տեղէն կ'եղէ:

— Զի՞ս վախնար, կ'ըսէ ցած
ձայնով Արամ:

— Ինչէ՞ն վախնամ:

— Զեմ գիտեր, բայց այնչափ մութ է որ . . . : Եթէ
անկիւն մը՝ բան մը երեւայ աչքիդ . . . :


— Հարկաւ, մայրիկին թաշկինակը պիտի երեւայ աչ-
քիս ու պիտի առնեմ բերեմ:

Սմբատ գուրա կ'եղէ: Հազիւ քանիկ մը քայլ առեր
էր մութ ծառուղիին(1) մէջ, երբ խոշոր չղջիկ(2) մը կը
սկսի թռչափի իր բոլորտիքը:

— Ա՛հ, կ'ըսէ Սմբատ խնդալով, եթէ խեղճ թիթեռ-
նիկ մը ըլլայի, պիտի սարսափէի քեղմէ:

Քիչ մը անդին բու(3) մը կը թռչի ծառերուն տակ
ախուր ճիչ մը արձակերով: Սմբատ ա՛լ աւելի կը խնդայ:

— Եթէ անփետուր պղտիկ ճնճղուկ(4) մը ըլլայի,
ինչպէս պիտի դողդղայի բոյնիս մէջ:



Վերջապէս թթենիին տակ համնելով, կը տեսնէ որ
նստարանի մը վրայ խոշոր սեւ կատու մը կծկտեր⁽⁵⁾
պառկեր է, և աչքերը երկու բոցի պէս կը փայլին։ Սըմ-
բատ կը մարփ խնդալէն։

— Ես մուկ չեմ որ զիս ուտես. աչքերդ ի՞նչ խոշոր
խոշոր բացեր ես, լսե՞նդ փափկ։

Յեսոյ թաշկինակը կը գտնէ, կ'առնէ տուն կ'երթայ։
— Առ թաշկինակդ, մայրի՛կ, կ'ըսէ սենեակէն ներս
մտնելով։

— Արամ գողգղալով անոր մօտեցած է։

— Բան մը չերեւա՞ց աչքիդ, կը մրմնչէ ականջն ի
վար, իրա՞ւ, բան մը չտեսա՞՞ր։

— Հապա, կը պատասխանէ Սմբատ հանդարտորէն,
չդիկ մը տեսայ որ քոլէս անցաւ ու թեւխ դպաւ, բու
մը տեսայ որ «Հնւ, հնւ» պոռաց երեսիս, և խոշոր սեւ
կատու մը որ աչքերը կըսր կըսր բացած երես նայեցաւ։

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Խեղացի տղայ մը երթեֆ պէսֆ յէ
վախնայ մուրին, ստուերին, եւ ուրիշ երեւալայական բա-
ներէ։ Միշ պէսֆ է մտածէ թէ վախնալու ձշմարիս պատ-
ճառ մը կայ. երէ չկայ, ծաղրեցի կ'ըլլայ վախնալուն
հնամար։

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ


(¹) **Ֆառուղի.** — Ճամբայ մը որուն երկու եզերքը ճառեր կան
կարգաւ։

(²) **Զգչիկ.** — Տեսակ մը զիշերային թռչուն (Քէժէ Քուշու)։

(³) **Բուր.** — Դիշերային թռչուն մը (Պայքու)։

(⁴) **Ճնճիղուկ.** — Փոքրիկ թռչուն մը (Ներւէ)։

(⁵) **Կծկեր է.** — Խսքինքը ժողվեր է։



44. ՄԱՅՐԻԿ ՀԱԻԸ

Կը՝տ կը՝տ, կը՝տ կը՝տ, կըտկըտա՛ք . . .
Պարտէզին մէջ օդն է տաք.
Մայր հաւին թեւերուն տակ,
Վառեակներ⁽¹⁾, գիրգ, ըսպիտակ,
Թռչունի պէս նորաթե⁽²⁾
Ճլվըլուն⁽³⁾, նուրբ ու թեթե,
Իրենց մօր շուրջն ու վըրան
Կը ճըչեն⁽⁴⁾ ու կը թրթուն . . . :

Կը՝տ կը՝տ, կը՝տ կը՝տ, կըտկըտա՛ք . . .
Պարտէզին մէջ օդն է տաք.
Եւ երկինքէն կապուտակ
Լոյս կը տեղայ ջինջ⁽⁵⁾, յատակ,
Խոտին վըրայ դալարուն,
Խոտմբը նորեկ հաւերուն
Գողտրիկ, փափկիկ ու սիրուն
Կը յածի⁽⁶⁾ մօտն ու հեռուն . . . :

Կըտ կըտ, կըտ կըտ, կըտկըտաք . . .
 Պարսէղին մէջ օդն է տաք.
 Մայրն ալ՝ զիտակ⁽⁷⁾ իր պարտքին
 Զագերուն տըւած հողին,
 Անոնց համար, օդն ի բուն
 Սիրալ սիրով տըրոփուն⁽⁸⁾,
 Անխանջ⁽⁹⁾, անդուլ, անվաստակ
 Կ'ընէ կըտ կըտ կըտկըտաք . . . :

ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Վառեակ. — Հառու ձագ:

(2) Նորաքեւ. — Թեւերը նոր բուսած:

(3) Ճլվուն. — Ճեւ ճեւ ձայն հանող:

(4) Կը նըչեն — Կը պոռան:

(5) Զինջ. — Մաքուր:

(6) Կը յածի. — Կը պոլտի:

(7) Գիտակ. — Դիտցող:

(8) Տրոփուն. — Զարնող:

(9) Անխանջ. — Զյողնող:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Վառեակները ի՞նչ կ'ընեն մայր հաւին թեւերուն տակ: — Երկնարին ի՞նչ կը տեղայ խոտին վրայ: — Նորեկ հաւերը ի՞նչ կ'ընեն: — Մայր հաւը ի՞նչ կ'ընէ:

45. ՓԵՏՈՒՐՆԵՐԸ

Գիտուրները ստեւներու չափ օդտակար չեն մեղի:
 Սակայն գանոնք ալ կը գործածենք մեր պիտոյքներուն⁽¹⁾:

Ժամանակաւ սազի գիտուրով գիր կը գրէին, բայց
 Հիմայ այդ զրիներուն գործածութիւնը դադրած է երկաթ
 զրիներ շնուրելին ի վեր:

Հիմայ երբ վառեակ մը, բայդ մը կամ սազ մը մորթուի, մանաւանդ գտառներու մէջ, ինսամքով անոնց փետուրները կը փետուրն են, կը գառեն բարակ փետուրները և ատանցմավ բարձեր կը լեցնեն, որոնք շատ տաք կը պահեն:

Իսկ մեծ փետուրները արգուղարդի⁽²⁾ կը գործածուին: Կիները իրենց զլսարկներուն վրայ կը դնեն տաք երկրի թուչուններուն փայլուն փետուրները, նաև վզնոցներ կը շնեն անոնց փափուկ մասերէն: Շատ գործածական են ջայլամի⁽³⁾ փետուրները որոնք թեթև ու ճկուն են: Այդ փետուրները ձեռք ձգելու համար, Ավրիլիէ մէջ ջայլամի փետուրները անհետացնելու վրայ էին այդ թուչունները. որսորդները անհետացնելու վրայ էին այդ թուչունները. ուստի ժամանակէ մը ի վեր, Ալճերիոյ բնակիչները սկսած են ջայլամիները ընտելացնել⁽⁴⁾, մնուցանել, ինչպէս մենք եր պահենք ու կը մնուցանենք հաւերը, և որոշ ժամանակներ անոնց պոյշն մեծ փետուրները կը քաշեն, առանց զանոնք սպահնելու:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ


(1) Պիտոյք. — Պէտք:

(2) Արդուզարդ. — Զարդարանք:

(3) Զայլամ. — Տեսակ մը թուչուն (թէլէ հուշու):

(4) Ընտելացնել. — Բնատանի ընել, մարդոց մտեցնել:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Փետուրներն ալ ստեւներու չափ օգտական մեզի: — Ժամանակաւ ի՞նչ կ'ընէին սազի գիտուրով: — Վառեակի, սազի, բայդ գիտուրները հիմայ ի՞նչ բանի կը գործածեն: — Ուրիշ ի՞նչ բանի կը գործածեն: — Ո՞ր թուչունն գիտուրները աւելի գործածական են: — Ալճերիոյ բնակիչները ինչո՞ւ կ'ընտելացնեն չայլամիները:



46. ԱՐԴԱՐ ՊԱՏԻԺԸ

Ծովուն մէջտեղը, սուր ժայռի մը վրայ, բարերար մարդիկ զանգակ մը հաստատած էին որ հովչն կը շարժէր շարունակ, և խմաց կու տար անցնող դարձող նաւերուն որ այն կողմը չմօտենան: Այդ ժայռին վրայ շատ նաւեր կտոր կտոր եղած էին:

Ծովահէններու⁽¹⁾ նաւ մը գիշեր ատեն հոնկէ անցած միջոցին՝ լսեց այդ բարերար զանգակին ձայնը և աղատեցաւ վտանգէն:

Բայց ինք անցնելէն ետքը, մէջի նաւազները որոշեցին որ երթան զանգակին շղթան փրցնեն, որպէս զի հոնկէ անցնող նաւերը ընկրմին⁽²⁾, և իրենք զանոնք կողոպետնեն⁽³⁾:

Այս որոշումնին գործազրեցին անմիջապէս: Բայց նոյն զիշերը բնաւ նաւ մը չանցաւ հոնկէ, և իրենք այն տեղուանքը պատրած ատենին, զանգակին ձայնը չմեղով, նաւերնին նոյն ժայռին գարնուեցաւ ու մսորտակուեցաւ⁽⁴⁾. մէջինները բոլորն ալ խեղդուեցան: Ուրիշն համար հոր փորողը ինք մէջը կ'ինայ:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Զարիֆ մի՛ ըներ ուրիշին, որովհետեւ չարիֆ ընողը չարիֆ կը զսնէ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(¹) Ծովահէն. — Ծովուն վրայ պատրազ գոլ:

(²) Ծննդմեն. — Ծովուն տակը իշեցնեն:

(³) Կողոպտեն. — Բոլոր ունեցածը զողնան:


(⁴) Խորտակուեցաւ. — Կառոր կտոր եղաւ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ժայռին վրայ ինչու զանգակ հաստատերէին: — Ծովահէններու նաւը ի՞նչ եղաւ: — Իրենք անցնելէ ետքը, նաւուղիղները ի՞նչ ըրին: — Ինչու զանգակին շղթան փրցուցին: — Նոյն զիշերը նաւ անցնել հոնկէ: — Իրենց նաւը ի՞նչ եղաւ: — Մէջինները ի՞նչ եղան:

47. ԲԱՐԻ ՇՈՒՆԸ

Պօղոս պլտոյտի տարած էր Պիմուն,
Տան պահապանը, հաւատարիմ շուն.
Եւ անոր մէկ փոքր յանցանքին համար
Տըւած էր իսկոյն պատիժ մը յարմար:
Երբ կը գաւնային, հազիւ կէս ճամբան,
Երկու չար աղջաք իր զիմացն եղան.
Կ'ուղէին կըռուիլ, վլնասել իրեն,

Ու կը սլոռային . «Մ'անցնի՛ր այս տեղէն :»
Իր ճամբան կտրած արգելք կ'ըլլային(1) .
Բայց Պիժուն յանկարծ հաշելով ուժդին
Սուր ականիր անոնց ցոյց տվաւ ,



Եւ ալղաքն խկոյն վախան ըշտապաւ(2) :
Պօղսս այն ատեն համբուլեց Պիժուն .
«—Դուն ինձմէ լաւ ես , շունի՛կս իմ սիրուն ,
Հսաւ գգուանհքով(3) : Երբ ծեծեմ ըզքեղ
Դուն չես բարկանար , սոքըս կը լըզես .
Խոկ երբ չար տըղաք վըրաս յարձակին ,
Խսկոյն կը փայլին աչքերըդ քուկին :
Տղաք կը սսոկան հաջելէդ անգամ :
Իմ աղում՛ր Պիժուս , անզի՛ն(4) բարեկամ :»

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Մի՛ վմասի՛ ինմողամիներում . անոնց
շատ անգամ օցակար կ'ըլլան ձեզի եւ կը պաշտամեն զձեզ
բշնամիներու դեմ :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Ա.րգելք կ'ըլլային . — Զէին թողուր :

(2) Շտապաւ . — Շուտ շուտ :

(3) Պազուանիով . — Շոյելով :

(4) Ա.նզին . — Շատ մեծ արժէք ունեցող :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ . — Ո՞վէր Պիժուն — ի՞նչըրաւ Պօղսս Պիժուն
— Դիմացնին նվ ելաւ : — Տղաքը ի՞նչ պոռացին : — Պիժուն ի՞նչըրաւ : — Տղաքը ի՞նչըրին : — Պօղսս ի՞նչըրաւ այն ատեն Պիժուն :

48. ՀԱՒԿԻԹՆԵՐԸ

Հաւկերու , սագերու , հնդկահաւերու , բաղերու , աղաւնիներու միսէն շատ համեղ կերակուրներ կ'եփուին ,
և ասոր համար է որ զանոնք կը մնուցանեն և կը պարարտացնեն(1) :

Ասկէ զատ , այդ անսասունները հաւկիթ ալ կու տան
մեզի , ինչ որ առողջարար և գլւրամարս մնունդ մըն է :
Եթէ հաւկիթը եօթը ութը վայրկեան եռացած ջուրի
մէջ ձգենք , ճերմակն ալ դեղինն ալ կը կարծրանան : Խոկ
հում վիճակի մէջ երկուքն ալ հեղուկ են :

Մօտէն գիտեցէ՛ք հում հաւկիթի մը գեղինը . անոր
վըրայ ճերմակի ալչս պղափիկ կէտ մը պիտի տեսնէք : Երբ
հաւը թխաէ , իր մարմնովը հաւկիթները կը ծածկէ , և
տաքուկ մը զանոնք կը պահէ անշարժ : Այն ատեն այդ
կէտը կը մեծնայ հաւկիթին դեղինովն ու ճերմակովը
մնանելով , և կամաց կամաց փոքրիկ վատեակ մը կ'ըլ-
լայ , որ 21 օրէն իր կտուցովը հաւկիթին կձեռզը(2) կը
կոտրէ ու կ'սկսի անմիջապէս վազվոտել :

Անտառին թռչունները այսպէս շուտով չեն կրնար կայնի իրենց առարիններուն վրայ։ Արդէն իրենց բոյները շատ անգամ բարձր տեղեր կը գտնուին, և ձագերն ալ շատ տկար ըլլալով չեն կրնար դուրս ելլի։ Այն առեն անոնց հայրն ու մայրը կ'երթան առառունէ մինչև իրիկուն ուտելիք փնտուելու, և իրենց թռչնիկներուն կը բերեն ճճիներ, որդեր, զորս ձագերը կը լափին։

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(¹) Կը պարագացնեն. — Կը զիրցնեն,

(²) Հաւկիրին կնեպը. — Հաւկիթին վրայի ներման կեղեւը։

ՀԱՅՉՈՒՄՆԵՐ. — Ո՞ր թռչուններուն միսէն կերակուր կ'եփուի, — երբ հաւկիթը եռացած ջուրի մէջ զգես ի՞նչ կ'ըլլայ, — երբ մօտէն դիտենք հում հաւկիթի մը դեղինը, ի՞նչ կը տեսնենք վրան։ — Այդ կէտը ի՞նչ կ'ըլլայ, — թռչուններուն ծագերը ով կը սնուցանէ։

49. ΠΟΥԿԻ ΣΑΜΑΡΕ

Փայտահատ(¹) մը ծովուն եղերքը, բարձր ժայռի մը վրայ ծառ մը կը կարէր։ Յանիարձ կացինը(²) ձեռքէն ինչ կաւ և ջուրերուն մէջ կորառեցաւ։

Խեղճ մարզը սկսաւ լալ ողբալ, որովհետեւ եթէ կացին չունենար, ի՞նչպէս փայտ պիտի կարէր, և եթէ փայտ չկարէր, ո՞ւրիէ դրամ պիտի դանէր իր կինը և զաւակները կերակրելու համար։

Իր ողբերը լսելով, ծովին մէջէն պարիկ(³) մը ելաւ, և իրեն մօտենալով ըստ։


— Ինչո՞ւ կուլաս, ըսէ՛ ինծի. ամէն ցաւիդ ես կրնամ դարման(⁴) գտնել։

— Կացինս ծովը ինկաւ, ըստ մարզը հեծկուալով(⁵), և դրամ չունիմ որ ուրիշ մը գնեմ։

Պարիկը վայրկեան մը ալիքներուն մէջ աներեւոյժեղաւ, յետոյ նորէն դուրս ելլելով, ոսկի տապար մը տուաւ փայտահատին։

— Սսիկա խմո չէ, ըստ փայտահատը, իմո պարզ երկաթէ էր։

Այն առեն պարիկը տուաւ անոր իր երկաթէ գործիքը, ու ծովուն մէջ անհետացաւ։



Գեղջուկը աւելի եռանդով աշխատեցաւ այն օրը, և երբ իրիկունը տուն գարձաւ, եղելութիւնը(⁶) սկսամեց իր եղբօրը Տիրանին որ իրեն պէս փայտահատ էր։

— Ապուշ, ըստ Տիրան անոր, ինչո՞ւ չառիր ոսկի տապարը. հիմակ ա՛լ աշխատելու պէտք չէիր ունենար։

Հետեւեալ առառուն կանուխ Տիրան իր կացինը առաւ

ծովեղերք գնաց, և տապարը նետեց ծովոն խորը, յետոյ սկսաւ լավ պոռալ:

Անոր լացը լոկով, բարի պարիկը դուրս ելաւ ծովին ու հարցուց.

— Ինչո՞ւ կուլաս, ըսէ՛ ինձի. ամէն ցաւիդ կրնամ դարման գտնել:

Եւ փայտահատը պատմեց անոր թէ կացինը ձեռքէն ինկեր էր:

Պարիկը վայրկեան մը աներեւոյթ եղաւ⁽⁷⁾ ալիքներուն մէջ, յետոյ նորէն դուրս եղելով, ոսկի տապարը բերաւ անոր:

Տիզրան ուրախութեամբ յակշտակեց⁽⁸⁾ ձեռքէն, ու շուտով հեռացաւ ծովեղերքէն: Բայց ճամբան՝ ոսկի տապարը ձեռքին մէջ հող կարեցաւ, և փոր փոր գետինը թափեցաւ:

Այսպէս պատմուեցաւ խարդախ⁽⁹⁾ ու ագահ փայտահատը:

Մինչեռ հետեւեալ օրը, իր պարկեշտ եղայրը, կացինով ծառը կորած ատեն, պարկ մը ոսկի գոկեր էր հողին մէջէն:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Շիտակ խօսող եւ պարկեց մարդը անպատճառ օր մը յաջողութեան կը համենի, խոկ ստախու եւ խարդախ մարդը անպատճառ կը պաժուի:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) **Փայտահատ.** — Փայտ կուլող:

(2) **Խացին.** — Փայտ կտրելու զործիք:

(3) **Պարիկ մը.** — Բարի ողի մը:

(4) **Դարման.** — Դեղ, նար:

(5) **Հեծկլատ.** — Լալ ողբալ:

(6) **Եղելուրինը.** — Պատահածը:


(7) **Սներեւոյք եղաւ.** — Անյայտ եղաւ:

(8) **Չափօտակեց.** — Քաշեց առաւ:

(9) **Խարդախ.** — Խարեբայ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Փայտահատը ի՞նչ կ'ընէր: — Ի՞նչ պատահեցաւ իրեն: — Մարդը ի՞նչ ըրաւ: — Ենովուն մէջէն ով ելաւ: — Ի՞նչ հարցուց իրեն: — Փայտահատը ի՞նչ պատախանեց: — Պարիկը ի՞նչ ըերաւ փայտահատին: — Փայտահատը առան անոր տուած կացինը: — Պարիկը ի՞նչ ըրաւ: — Իրիկունը որին պատմեց այս եղելութիւնը: — Տիզրան ի՞նչ ըրաւ հետեւեալ առտուն: — Պարիկը նրբ ոսկի կացինը տուաւ, Տիզրան ի՞նչ ըրաւ զայն: — Ճամբան՝ կացինը ի՞նչ եղաւ: — Խոկ պարկեցաւ եղբայրը ի՞նչ զտաւ հողին տակէն:

50. ԿԵԱՆՔԻՆ ՊԱՏԿԵՐԸ



ԲԱՐՈՅԵԱԿԱՆ. — Պետք է պարապ բաներով ժամանակ չանցընելի, որովհետեւ մեր մանկութեան օրերը նորին չեն դառնար: Աշխատի՛ ինչ որ ժամանակ ունին:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(¹) **Յատակ.** — Փայլուն, պայծառ:

(²) **Ս.փ.** — Եղերք:

(³) **Փրփրալով.** — Փրփուր հանելով:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Տղեկը ի՞նչ կ'ըսէր մայրիկին: — Իր աղքիւրէն հեռացող ջուրը նորէն ետ կը դառնայ: — Մեր կեանքին օրերը ետ կը դառնան կրկին:

51. ՄԵՏԱՔՍԸ

Մետաքսը, որով այնքան ճոխ հագուստներ, կը շնուրին, մեզի կու գայ թիթեռնիկի մը թրթուրէն: որ թիթեռնիկին վրայ կ'ապրի: Թիթեռնիկին հաւկիթէն, կ'եղէ տեսակ մը որդ փոքրիկ կարճ տոտիկներով: այս որդը թրթուր կը կոչուի: Թիթեռնիկ ըլլալու համար, թրթուրը հախ հարսնեակի սկսաի փոխուի, և ան է որ յետոյ թիթեռնիկի կը փոխուի: Ասոր համար է որ կըսն թէ թիթեռնիկը կերպարանափոխ կ'ըլլայ:

Երբ այս թիթեռնիկին թրթուրը հարսնեակ ըլլալու մօտ է, ինքնիրեն կը փակուի փոքրիկ սպարկի մը մէջ զոր ինք կը շնոէ և որ քժոնդ կը կոչուի: Այս բժոժին շնուածքը շատ շահեկան(¹) է: Թրթուրը բերնին կողմը շատ նուրբ փոքրիկ ծակեր ունի որոնցմէ հեղուկ մը գուրս կ'եղէ և օդին մէջ կը կարծանայ: Այն ատեն թրթուրը ինք իր վրայ կը դառնայ, և իր շուրջը կը փաթթէ իր բերնէն ելած թելը որ մետաքսի թել մըն է:

Եթէ ուղենք այդ թելը ձեռք անցընել, պէտք է հարսնեակը սպաննել իր բժոժին մէջ տաք ջուրը խոթելով զայն: Յետոյ թելին ծայրը կը գտնենք և կարծի(²) կը վերածենք:

Այս նուրբ թելերով է որ կը շնուն մաղուսը(³), բեհեղը(⁴), զիպակլը(⁵) և մետաքսէ փայլուն բոլոր կերպասները: Տաճկաստանի մէջ շատ մետաքսի գործարաններ կան: զիսսաւորները կը գտնուին Պրուսա և Պիէտիկ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(¹) **Ճահեկան.** — Ճետաքրքրութիւն շալժողւ:

(²) **Լարժ.** — Դերձանի տրցակ (հէկ):

(³) **Սնդուս.** — Մետաքսէ կերպաս (մէլլա):

(⁴) **Թիեեկ.** — Բարակ կերպաս (թէ-լ):

(⁵) **Պիպակ.** — Մետաքսէ կերպաս (պաչէ-լ):

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Մետաքսը նւրկէ կուզայ մեզի: — Թիթեռնիկին հաւկիթին մէջն ի՞նչ կ'ելլէ: — Թիթեռնիկ ըլլալէ առաջ ի՞նչ կ'ըլլայ: — Ի՞նչ կը կոչուի այն պարկը որուն մէջ կը փակուի թիթեռնիկին թիթեռնիկը: — Բժոժին ծակէն ի՞նչ դուրս կ'ելլէ: — Ի՞նչ ընելու է բժոժին մետաքսը ծեռք անցընելու համար: — Այդ թելերով ի՞նչ կը շնուրի:

52. ԲԱՐԻ ԶԱՒԱԿ ՄԸ

Օքը շատ տաք էր. դաշտէն կը դառնայի յոպնած դաղրած(¹) երբ հօրս հանգիպեցայ որ գիւղ կ'երթար: «Վահան, ըստ, մեծ բնուէ մը պիտի աղասիս զիս, եթէ սա ծրարը գիւղ տանիս: այնչափ անդ երթալու ուժ չունիմ:»

Տասերկու տարեկան էի . շատ չէի սիրեր քաղել , և
առառարձնէ ի վեր անօթի ծարաւ աշխատեր էի . գիւղը
հեռու էր , և ուշ պիտի մնայի ճաշելու :

Մերժումի շարժում մը ընկլու վրայ էի , որովհետեւ
շատ դժուար կու գար ինձի այնչափ ճամբայ քաղել : Եթէ
մերժէի⁽²⁾ , հայրս ինք պիտի երթար , վասն զի կարեւոր
բան մըն էր տարուելիք ծրարը , զոր չէր կրնար օտարի
մը յանձնել⁽³⁾ :

Բան մը կեցուց շարժումս :

— Կը տանիմ , սիրելի՛ հայրիկ , ըսի որտանց :
— Շնորհակալ եմ , Վահան , ըսաւ . կ'ուղէի ձեռ-
քովս տանիլ , բայց այսօր վիճակս աղէկ չէ :

Մինչև ճամբուն գարճած տեղը հետաքաղից , և ինձմէ
բաժնուած պահուն , ձեռքը թեւկա վրայ գնկովլ ըսաւ .
«Շնորհակալ եմ , տղա՛ս , դուն միշտ բարի զաւակ մը
եղար ինձի համար :»

Շուտով ծրարը տեղի յանձնեցի և վերապարձայ :

Տանը մօտեցած միջոցիս , խումբ մը գործաւորներ
տեսայ զբանը քով հաւաքուած⁽⁴⁾ : Անոնցմէ մէկը , զիս
տեսնելով , քովս եկաւ ու լալով ըսաւ .

«Չեր իսեղմ հայրը մեռաւ տունէն ներս մտած միջո-
ցին . ձեզի ուղղած խօսքերը իր վերջին բառերը եղան :»

Այսօր ծերունի եմ , բայց որչափ երջանիկ կը զգամ
ինքզինքս քանի կը յիշեմ թէ հօրա վերջին խօսքերը եղան
ինձի ուղղած սա բառերը . «Դուն միշտ բարի զաւակ մը
եղար ինձի համար :»

գ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Սիրեցէ՛ ձեր ծնողիք . երթէ մի՛
վշացնէ՛ զանոնէ՛ , որպէս զի զանոնէ՛ կորսնցնելի ետք
խղճի խայր յունենավ :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ


(1) Ծոգնած դադրած . — Զափազաց յոզնած :

(2) Երէ մերժէի . — Եթէ չընդունէի :

(3) Յանձնել . — Տալ , վատահիլ :

(4) Ճաւախուած . — Ժողվուած :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ . — Դաշտէն դարձած ատենդ երբ հօրդ հանդի-
պեցար , ի՞նչ ըսաւ քեզի — Ուզեցի՞ր ընդունիլ — ինչն համար : —
Եթէ զուն մերժէիր , հայրդ ի՞նչ պիտի ընէր — ի՞նչ պատասխանեցիր :
— Իսք ինչ ըսաւ , եւ ի՞նչ ըրաւ : — Քեզմէ բաժնուած ատենդ ի՞նչ
ըսաւ վերջն անգամ , — Դարձիդ ի՞նչ պատահեցաւ :



53. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՒ ՇԵՐԱՄԸ

Դպրոցին մէջ մանչ մը փոքրիկ

Շատ կը ձանձրանար .

Ո՞հ , ա՛լ հերիք , կ'ըսէր , հերիք

կարգամ անդադար :

Առասուն կ'եղիմ ժամը հօթնին
Կէս քուն կէս արթուն .
Գլշեր եղաւ . չ'ւտ անկողին ,
Թէև չոնիս քուն : »
Միակ հաճոյքն էր իր կեանքին
Շերամ մը միայն ,
Որուն համար կու տար հոգին ,
Կը դողար վրբան :
Օր մը , տեսաւ որ կը շնէր
Բըժոժ մը ձերմակ ,
Որուն մէջը պիտի փակուէր
Իրեն պէս մինակ :
«Ի՞նչ յիմար ես , ըստ անոր
Որ ձեռքովդ այդպէս
Քեզ կը շնես բանտ մը կըլոր
Որ մէջը մանես :
Զե՞ս տեսներ զիս , ի՞նչպէս կուլամ
Այն նեղ խուցիս(1) մէջ ,
Եւ չ'ս լրսեր ամէն անգամ
Իմ ողբերս(2) անվերջ(3) :
Շերամն ըստ համդարտօրէն .
«Ի՞նչու ողբամ լամ .
Ես կ'աշխատիմ որ քիչ օրէն
Թիթեանիկ ըլլամ : »

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Պէս ե օրինակ տոնել շերամն որ
անտրունց եւ ուրախ սրտով կ'աշխատի : Զի դզոհիր իր
յոգնութենեն որովհենեւ իր աշխատութեամբ , օր մը թի-
թեոնիկ պիտի ըլլայ : Միեւնոյն բանը պէս ե ընեն տղաֆ ,
տանի որ իրենց աշխատութեամբ օր մը մարդ պիտի ըլլան :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Խուց . — Փոքրիկ սենեակ :


(2) Ողբ . — Լաց :

(3) Անվերջ . — Վերջ չունեցող :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ . — Դպրոցականը ի՞նչ կ'ըսէր : — Ի՞նչ էր իր կեան-
քին հաճոյքը : — Շերամը ինչու բժոժ կը շնէր : — Ի՞նչ ըստ դպրո-
ցականը շերամին : — Շերամը ի՞նչ պատասխանեց :

54. ՓԱՅՏԸ Ի՞ՆՉ ԲԱՆԻ ԿԸ ԳՈՐԾԱԾՈՒԻ

Եթէ վայտին կեղեւը(1) հանուի , կը գործածուի ա-
տաղձներ(2) , տախտակներ շնելու , որոնցմոլ կը պատ-




րաստուին կարասիներ , կառքեր , մնառուիներ , տակառ-
ներ(3) , և այլն :

Կաղամախիին⁽⁴⁾, բարտիին⁽⁵⁾, շոճիին⁽⁶⁾ փայտերը, որոնք ձերմակ են, կը գործածուին տախտակամածներ⁽⁷⁾, խոհանոցի կարասիներ, կառքի անփաներ, դոյլեր, թեթև սուփեր շնուրու:

Կաղնիին⁽⁸⁾, հացիին⁽⁹⁾, տանձենիին փայտերը, որոնք կարծր են, կը գործածուին դիմացկուն աղուոր կարասիներ շնուրու:

Ամէնէն սուզ փայտերը տաք երկիրներէ կու գան: Բնդհանրապէս անոնցմով ամբողջ կարասիներ չեն շիներ, այլ անոնցմով կը գրուագեն⁽¹⁰⁾ կարասիները: Տեսէք ինչպէս:

Նախ հասարակ փայտով կարասին կը շնեն. յետոյ ծանրապին փայտը բարակ բարակ թերթերու ձեւով կը կտրեն, և այդ թերթերը կարասիներուն վրայ կը փակցընեն խէժով:



Մեծ ծառերու ոստերն ու ճիւղերն ալ վառելափայտ կու տան:

Երբ հողով ծածկուած փայտակոյտի մը կը առակ տանք այնպէս որ չկարենայ այրիլ, փայտի ածուին կ'ըլլայ:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

⁽¹⁾ Փայտին կեղեւը. — Փայտին վրայի չոր մասը:

⁽²⁾ Աթաղձ. — Շերտ շերտ կտրուած տախտակ:

⁽³⁾ Տակառ. — Աման մը որուն մէջ զինի, բացախ ելն. կը լեցնեն (ֆււ):

⁽⁴⁾ Կաղամախ. — Շեսակ մը ծառ. (իւ-րիւն):

⁽⁵⁾ Բարտի. — Տեսակ մը ծառ. (ք-ւ-դ-ու-ն-ց):

⁽⁶⁾ Շոնի. — Տեսակ մը ծառ. (ւ-ս-ո-ւ-ն-ց):


⁽⁷⁾ Տախտակամած. — Գետնի տախտակի յատակը:

⁽⁸⁾ Կաղնի. — Տեսակ մը ծառ. (Ք-ւ-ն):

⁽⁹⁾ Հացի. — Տեսակ մը ծառ. (րէ-ւ-պ-ո-ւ-ն-ց):

⁽¹⁰⁾ Կը դրուագեն. — Վրան կ'անցընեն:

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Փայտին կեղեւը հանուելէ ետքը, ի՞նչ բանի կը գործածեն զայն: — Սենեակներուն տախտակամածները ի՞նչ փայտով կը շինեն: — Դիմացկուն աղուոր կարասիները ի՞նչ փայտով կը շինեն: — Սուզ փայտերը ի՞նչպէս կը գործածեն: — Վառելափայտը ծառերուն որ մասէն կ'առնենք:



55. ԲԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ

Երբ ամառը անցաւ, և հունձքի եղանակը եկաւ, տամնընդինդ տարեկան տղայ մը իր գիւղէն մեկնեցաւ, դաշտ իջաւ, ու հարուստ ազարակապետի մը ներկայանալով ըսաւ:

— Ամբողջ հունձքի եղանակին կ'ուղեմ աշխատիլ,

ցորենը հնձել⁽¹⁾ ժողվել, որայ կապել⁽²⁾, և շտեմարան-ները⁽³⁾ կրել զանոնք, եթէ օրական ուտելիքս, և երկու հարիւր զրուշ տաք ինձի:

— Երկու հարիւր զրուշը շատ է, պատասխանեց տպարակապետը, հարիւր զրուշը կը բաւէ:

— Ո՞չ, յարեց տղան, երկու հարիւր զրուշ պէտք է ինձի. եթէ չէք ուղեր տալ, ուրիշն կ'երթամ:

— Բայց դուն պղտիկ ես, ուժդ չի բաւեր ծանր դործերու, և այդչափ զրամը ի՞նչ պիտի ընեմ:

— Փոքրիկ եղբայր մը ունիմ որ տասնորմէկ տարուէ: Ա՛լ ժամանակը եկած է որ արհեստ մը սորմի: Վարպետ սայլագործ⁽⁴⁾ մը կը ճանչնանք որ կը հաւանի զայն իր գործառունը առնելու, բայց երկու ոսկի կը պահանջէ իր արհեստը անոր սորմեցնելու համար: Հայրա այդքան զրամ չի կրնար տալ: Ուստի միտքս զրի որ ես աշխատիմ և այդ զրամը շահիմ:

Սպարակապետը հաւանեցաւ, և տղան գործի սկսաւ: Հունձքի տաք օրերուն՝ շաբանակ աշխատեցաւ: Առտոն ամիսներ առաջ ինք գործի կ'սկսէր, և իրիկունը՝ ամէնէն վերջը կը հանգչէր:

Երբ ամբողջ հունձքը աւարտեցաւ, ապարակապետը երկու ոսկի վարձքէն դատ, ձեռք մը զգեստ և ոսկի մըն ալ դատ նուէր տուաւ անոր ու ըստ:

— Շատ գոհ եմ քեզմէ, տղա՛ս, զուն քու աշխատութեամբդ և պարկեցութեամբդ թէ ինձի և թէ եղբօրդ օդտակար եղար:

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Պէտք է մեր եղբօրը օգնենք, նեղ պարագաներու մէջ օգտակար ըլլանի անոր. ասով ոչ միայն մեր եղբօրը ծառայած կ'ըլլանի, այլ եւ մեր ծնողին հանդեպ ունեցած մեր երախտազիտորեան պարտը կատարած կ'ըլլանի, անոնց բեռը բերեցնելով:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

(1) Հնձել. — Ցորենի հասկերը կտրել:

(2) Որայ կապել. — Ցորենի հասկերը իրարու քով բերել կապել:

(3) Ետեմարան. — Այն տեղն է ուր կը համբարեն ցորենը, գարին,

(4) Սայլագործ. — Բեռի կառք շինող, [ևայլն]

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ. — Տղան ագրակապետին ներկայանալով ի՞նչ ըստ: — Ի՞նչ պատասխանեց ագարակապետը: — Տղան ինչո՞ւ երկու հարիւր զրուշ կը պահանջէր: — Ազարակապետը ինչո՞ւ զոհ մնաց տղուն աշխատութենէն: — Ի՞նչ նուէր տուաւ տղուն:



ԱԿՆՈՑԸ

Վահրամ շատ ծոյլ էր
Եւ չէր աշխատեր
Եօթը տարեկան
Տըղեկ մըն էր ան,
Բայց ոչ իսկ գիտէր
Գիր մը ճանչնալ դեռ:

Օր մը , արդան չար
Երբ կը ձանձրանար
Մինակ մլնացած ,
Տեսաւ գիրք մը բաց .
Կաղմն էր փառաւոր .
Մօտեցաւ անոր :

Այդ գրքին մէջէն
Իր մամիկն իրեն
Կը գտնէր միշտ նոր
Հեքեաթներ⁽¹⁾ աղուոր .
Ուզեց որ գոնէ
Հատ մ'ալ ինք գտնէ :

Բայց ո՞ւր հեքեաթներ .
Հո՞ն վէպ⁽²⁾ չէր գտներ ,
Այլ սե ու ձերմակ
Կը տեսնէր համակ⁽³⁾ .
Ու կը մըտածէր
Թէ պատճառն ի՞նչ էր :

— «Հա՛ , մեծ մօրըս պէս
Ալո՞ց չունիմ ես ,
Որ կարգամ արագ
Եւ ըլլամ աեղեակ⁽⁴⁾ :»
Ու առաւ մամուն
Ակնոցը փայլուն :

Մաքրեց ապակին
Կրկն ու կրկն .
Քիմն ակնոց զբրած ,
Աչքերը բաց բաց

Նայեցաւ վերէն ,
Վէպ չըկա՞ր նորէն :

Մայրիկն այն պահուն
Ներս մըտաւ իսկոյն .
Եւ ըստ զաւկին
Զայնով մը ուժգին .
«Ակնոցն ի՞նչ օգուտ
Սոսող աչքերուդ :

Զանա՛ չըլլալ ծոյլ ,
Աշխատիլ անգուլ .
Թէ կ'ուզես , արդա՛ս ,
Որ լաւ հասկընաս
Վէպ ու պատմութիւն ,
Կարգա՛լ սորմէ գուն :»

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Պէտք է զիսնալ թէ առանց աշխատութեան կարելի չէ բան մը սորվիլ կամ յացողիլ որ եւ է գործին մէջ :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ


(1) Հեքեաք . — Սուտ , բայց զուարճալի պատմութիւն :

(2) Վ. Էպ . — Ելնծու պատմութիւն :

(3) Համակ . — Բոլոր :

(4) Ըլլամ տեղեակ . — Գիտնամ , հասկնամ :

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ . — Վահրամինչո՞ւ կարդալ չէր զիտեր : — Օր մը տղան ի՞նչ ըրաւ : — Մամիկը ի՞նչ կը գտնէր այդ զրբին մէջէն , — Վահրամ ալ վէպ զտաւ անոր մէջ : — Ի՞նչ մտածեց վահրամ : — Ի՞նչ ըրաւ , — Գտնաւ փնտուածը : — Մայրիկը երբ ներս մտաւ , լինչ ըստ տղուն :



57. ΜΣΟΗΚΩ

Φασιμάνιακωτ χωπ δερπούλι μαρητ μρ կար, որ քալելու անդամ ուժ չունէր. աչքը գրեթէ չէր տեսներ, ու ակռայ չունէր, և երբ սեղան նստէր, չկրնալով գգալը շխտակ բռնել, ասուրին մէկ մասը ափոսցին⁽¹⁾ վրայ կը թափէր:

Իր որդին և հարսը վերջապէս քանեցան այս տեսարանէն, և ծերուկ պապը վառարանին ետին, անկիւն մր նստեցուցին, ու կերակուրը հողէ ամանի մր մէջ կու տային իրէն: Խեղճ ծերունին արտօմութեամբ սեղանին կը նայէր, ուր նստած էին իր զաւակները, և արցունք կը թափէր:

Եւ պատահեցաւ որ օր մը, իր դողդոջուն ձեռքերովը չկրցաւ պտուլը⁽²⁾ բռնել. ամանը վար լնկաւ ու կոտրեցաւ: Դեռասոի կինը յանդիմանեց զինքը խասիւ. խեղճ մարդը չխօսեցաւ, հառաչեց միայն: Այն ատեն,

Քանի մը փարայ տալով, փայտէ պղտիկ պնակ մը դնեցին որ անոր մէջէն ուտէ:

Իրիկուն մը, իրենց փոքրիկ զաւակը, որ չորս տարեկան կար, գետինը նստած՝ քանի մը փայտի կտորներ իրար բերելու կ'աշխատէր:

— Այդ ի՞նչ է ըրածդ, հարցուց հայրը:

— Պղտիկ աման մը կը շնեմ կոր, որ հայրիկն ու մայրիկը մէջէն կերակուր ուտեն, երբ ես մեծնամ և անոք ծերանան:

Այս խօսքերը լսելով, այր և կին իրարու երես նայեան անխօսուկ: յետոյ սկսան լալ: Ու նորէն ընդունեցան ծերուկ պապը իրենց սեղանը, իրենց հետ կերակուր կերցուցին անոր, և ա՛լ այնուհետեւ երբեք դիտողութիւն չէին ընկր⁽³⁾, երբ քիչ մը ասկուր թափէր ափոսցին վրայ:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Զաւակներուն պարտին և յարգել իրենց ծնողիր անոնց ծերութեան մէջ, խնամք տանի անոնց եւ սիրով վարուիլ հետեւին, որովհետեւ յրենի աղ օր մը ծեր պիտի ըշան եւ կարօս՝ յրենց զաւակներուն սիրոյն եւ խնամքին:


ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(1) Սփոսց. — Սեղանի ծածկոց:

(2) Պտուկ. — Հողէ աման:

(3) Պիտողուրիւն չին լիներ. — Պակասութիւնը երեսին չէին տար:

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ. — Ծերունին ի՞նչ վիճակի մէջ էր: — Կերակուր կերած ատենը ի՞նչ կը պատահէր: — Իր որդին եւ հարսը ի՞նչ ըրին: — Ծերունին զոհ մնաց այս կարգադրութենէն: — Օր մը ի՞նչ պատահեցաւ: — Այն ատեն ի՞նչ ըրին: — Փոքրիկ տղեկը իր հօրը եւ մօրը այս ըրածը տեսնելով ի՞նչ ըրաւ: — Երբ հարցուցին թէ ի՞նչ կ'ընէր, ի՞նչ պատասխանեց: — Այն ատեն իր ծնողը ի՞նչ զգացին եւ ի՞նչ ըրին:



ՅԱԻԵԼՈՒԱԾ

3

Իմ երազիս մէջ , հրեշտակներ վոքրիկ
Հարցուցին ինձի . «Կուզե՞ս խաղալիկ :»
Լեզու մ'ուզեցի շատ պերճ բառերով ,
Որ յայտնեմ ձեզի իմ սէրս ու գորով :

Դպրոցն ինձ ըսին . «Կուզե՞ս մրցանակ ,
Բարենիշ , զիրքեր , պատիւ , գովասանք :»
Գրիչ մ'ուզեցի , գրրիչ անվեհեր ,
Արայայակու ձեզ իմ հոգւոցս սէր :

Անհուն ըզճանքներ անկեղծ , սիրազեղ ,
Կը լեցուին վոքրիկ սրտիս մէջ անմեղ ,
Եւ թէպէտ լեզու շատ դողդոջ է դեռ ,
Կը մաղթեմ ձեզի ուրախ տարիներ :

4

Թիթեսնիկի պէս զբւարիթ
Եւ անոր պէս անհանգարտ ,
Բայց անխօս չեմ անոր պէս .
Ծիծաղ ու ձայն ունիմ ևս :
Եւ երբ լարած սրտիս թել ,
Կու գամ կաղմանդ ձեզ մաղթել ,
Թըչնիկ կ'ըլլամ շաղալրատ
Եւ ալօթքներ կ'ուզլեմ շատ
Իմ Աստոծոյս բարերար ,
Որ ձեզի կեանք տայ երկար :

5

Բարդ բարդ ձիւներ եթէ զիզուին
Երկնքին մէջ թանձր ու մըթին ,

ՆՈՐ ՏԱՐԻՈՅ ԵՒ ՏՕՆԵՐՈՒ ԱՌԹԻՒ

ՄԱՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

1

Խելօք տըղայ մ'եմ պըղտիկ ,

Դպրոցիս մէջ մէկ հասիկ .

Եւ աչուկներ ունիմ ևս

Որ կը վառին բոյի պէս :

Բայց աչքերէս մի՛ վախնաք .

Գառնուկ մ'է սիրտս անսալակ ,

Որ դդացմամբն իր բարի

Ձեզ կը մաղթէ նոր Տարի :

Ես չեմ զիաներ երդ , դաշնակ ,

Եւ ձայնս ալ չէ ներդաշնակ ,

Բայց կը լսէ զայն երկինք .

Կը մաղթեմ որ շատ ապրինք :

2

Աչքերուս բոյն եռանդուն

Արեւու պէս կը վառի ,

Սիրտս սիրով բարախուն

Անուշ խունկն է բուրվառի :

Այս խունկն երկինք կը թըռի

Խնչպէս աղօթք մը երկար ,

Խնչպէս շունչ մը կիթառի ,

Մաղթելով կեանք քող համար :

Ի՞նչ փոյթ ինծի . սիրտս է պայծառ
Այս կաղանդի տօնին համար :

Եթէ դուրսը ծաղիկ չըկայ ,
Բոլոր ծառեր մերկ են հիմայ ,
Ի՞նչ փոյթ ինծի . սիրտս է դալար
Այս կաղանդի տօնին համար :

Ու իմ դալար մաքուր սրտով ,
Ուր այնքան մէր կայ և գորով ,
Զեղ կը մաղթեմ , ով հայր և մայր ,
Որ տարիներ ապրիք երկար :

6

Արեւուն լոյսը չէ այնչափ փայլուն ,
Որչափ մեր կեանքը զբւարթ և սիրուն ,
Որքան ձեր մէրը , ձեր խընամքն համակ
Որով մեր վրայ միշտ կը գուրգուրաք :
Այդ գուրգուրանքով , այդ սիրով ջերմիկ
Մեր մանուկ սիրտեր կ'ըլլան երջանիկ ,
Եւ իրենց զրգուռու ըզգացմանց խորէն՝
Զեր կեանքն համար անդուլ կ'աղօթեն :
Մաղթելով ձեզի բարիքներ բոլոր ,
Ինչպէս դուք կուտաք մեզի ամէն օր :

7

Աղաւնին եմ , ու լեռներու կատարէն
Իմ շրթունքներս աւետիս ձեղ կը բերեն
Թէ Նոր Տարին եկաւ զրւարթ ու խընդուն .
Թող բերկութեամբ լեցուի մեր կեանքն ու մեր առւն :

Շունչի մը պէս ձայնը թեթև , բայց հրզօր
կը մրմնչէ ձեղ մաղթանքներ նորանոր ,
Որ երջանիկ ըլլայ ձեր կեանքն յաւիտեան
Փափաքն այս է ձեր շատ փոքրիկ աղջրկան :

8

Չիւնը ճերմակ , սիրտս ալ ճերմակ ,
Եւ իղձերս են վարդագոյն .
Շուրջըս ծիծաղ է կեանքս համակ
Եւ աստղերով փողփողուն :
Այդ աստղերէն , այդ վարդերէն ,
Այդ ձիւներէն լուսափառ
Հիւսուած փունջ մը ձեղ կը բերեն
Սիրտս ու հոգիս սիրավառ :

9

Եթէ շրթունքս ըլլար քընար
Կամ տաւիլ մը քաղցրալար ,
Պիսի հնչէր երգեր աղուսոր
Աւետելով Տարին Նոր ,
Ու մաղթելով որ շատ ապրիք
Ուրախ , խաղաղ , երջանիկ ,
Եւ իմ կեանքս ալ սահի զրւարթ
Զեր թեւնին տակ խանդակաթ :

10

Լոյս ծիծաղ մը կը ծընի
Նոր օրուան հետ երկինքն մէջ ծիրանի .
Ծիածան մը մեր սիրտերուն կը ժպտի
Երանողներով թարմ վարդի :

Այդ լոյսերով եռանդուն

Այդ վարդերով, ժբափաներով փողփողուն,
Մեր մանկական հոգիները կը լինան
Եւ թըռչուններ կը գառնան:

Եւ թըռչունի թեւերով

Չեղ կը բերմն սէր, գուրզուրանք ու գորով,
Մաղթերով որ անհոգ, անլիշտ գուք ապրիք
Շատ տարիներ երջանիկ:

||

Եթէ գարունք ըլլար մօտ

Ծաղիկներով ծիծաղկոտ,
Սնոնց բոյրէն ու թերթերէն
Կը շնէի ձեղ նարօտ:

Եթէ ձիւնէր ճերմակ ճերմակ
Երկինքն ի վար շարունակ,
Զիւնին անբիծ երանգներէն
Կը շնէի ձեղ պրսակ:

Եթէ երկինք զրւարիթ ըլլար,
Բիւր շողերէն իր վառ վառ
Եւ անհամար արեւներէն
Կը շնէի ձեղ բուրվառ:

Երկինք մութ է . ձիւն չի տեղար.
Ծաղիկներն են հողմավար,
Բայց ես գարձեալ հոգւոյս խորէն
Միշտ կ'ազօթեմ ձեղ համար:

12

Ծաղիկով, բոյրով ձեռքերս են լեցուն.

Ես ձեր ժպիսն եմ,

Չեր կեանքին գարուն:

Ծիծաղով, հուրքով աչքերս են փարփառ.

Ես ձեր բերկանքն եմ,

Չեր կեանքին բուրվառ:

Ճակատս արեւով օծուած է ճերմակ,

Եւ ես ճաճանչն եմ

Չեր կեանքին համակ:

Անձըս լեցուն է գորովով անզին,

Եւ ես ձեր շունչն եմ,

Յօդը ձեր կեանքին:

Իղձերով լեցուն իմ մանսուկ հոգիս՝

Հաւատքն, յոյսն ու սէր

Հօրս ու մայրիկիս:

13

Ծաղիկ մըն եմ քաղցրակոյր

Ոստիս վըրայ գողզոջուն.

Աիրալս բաժակ մ'է մաքուր

Չեր գորովով լսվլեցուն:

Թըռչնիկ մըն եմ նորածին.

Փեսուրներս չեն բուսած.

Թեւերըս նոր կը յածին

Չեր գորովով գօրացած:

Առուակ մըն եմ ես վձիս

Ազրիւրէս նոր բաժնըւած,

Ծըմիանքներս են մարգարիտ

Չեր գորովով հիւսուած:

Ծաղիկներէն հոտաւէտ ,
Մարգարիտէն թանկագին ,
Զիս զրկեցին որ յաւէտ
Բերկանքն ըլլամ ձեր կեանքին :

14

Շատ մեծցած իմ ևս այս տարի ,
Տաղս իմ ձեռքովս առի զըրի .
Աղէկ կարգալ սորվեցայ ևս
Որ երջանիկ ընեմ ըզձեղ :

Ուստի կու գամ սրտիս խորէն
Մաղթել ձեղ կեանք զբւարթ ու շէն ,
Եւ կ'աղօթեմ որ նոր Տարին
Ձեղ բարիքներ բերէ անդին :

15

Որչա՞փ կը բաղձամ ըլլալ մեծ աղջիկ
Գիտնալ շատ բառեր , խօսքեր գեղեցիկ
Որպէս զի ըսեմ ամէն օր նորէն ,
«Քղձեղ կը սիրեմ իմ սրտիս խորէն :»

Որչա՞փ կը բաղձամ որ ունենամ թե
Թոչունի թեւեր արագ ու թեթե ,
Որ թոչիմ թոչիմ ու մաղթանքներս իմ
Աստուած Պատգային ձեռքովլս տանիմ :

Յետոյ թոչելով վար իջնեմ կրկին ,
Ու ձեղի բերեմ չնորհն երկինքին ,
Որ շատ տարիներ ուրախս երջանիկ՝
Կաղանդի օրուան ցնծութեամբ հասնիք :

53-55

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0014297

ՀՀ Ազգային գրադարան



NL0014296

ՀՀ Ազգային գրադարան



NL0014295

